

16364

1441

W-103

721 463
728 789

ԵՐԱԳԻՏՏՈՒԹԻՒՆ

የኢትዮጵያውያንድ አስተዳደር

4 U. U.

ԵՂԱՆԱԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ

Ի ՊԵՏԱ ՎԱՐԺԱՊԵՏԱՅ

مغارف عمومیه نظارت جلیله سفک رخصتیه طبع او تمثیر

ԱՐԴՅՈՒՆԱԿԵՐՊԱՅԻ

Մ. Յ. ԱՇԽԱՏԵՎ

ՎՐԱՅԻՐԱՑԵԱԼ

ԱՀՅՈՑԻՆ ԿԵԴՐ. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹԵԱՆ

~ सुन्दर ~

Կ. ԳՈԼԻՍ ՏՊԵԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՓԱՓԱՋԵՑՆ

1991

v 360

570

ԻՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ

ԿԱՄ

ԵՂԱՆԱԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ

Ի ՊԵՏՍ ՎԱՐԺԱՊԵՏԱՑ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՑ

Մ. Յ. ԱՂԱՊԵՏԱՑ

ՎԱԻԵՐԱՑՆԱԼ

ԱԶԴԱՑԻ ԿԵԴՐ. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՑԵՍՉՈՒԹԵՆՔՆ

16364

36237



Կ. ԳԱԼԻՈ
ՑՊԸԴՐՈՒԹԻՒՆ Յ. ՓԱՓԱՋԵԱՆ

1881

Ա

ՄԵԺ ԵՐԿՈՒԻՇ ՀԱՐԱՋԱՑՄ

ՏՕՔԹԵՈՐ ԱՐԹԻՆ

ԷՖԵՆՏԻ

Ե

ԱՐԲՈՒՆԻ ԹԱՐԳՄԱՆ-ՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԱՐՆՈՑ

ՄԻՔԱՅՅԵԼ

ԷՖԵՆՏԻ

Ա. ՀԵՔԻՄԵՍԱՆ

ԽՈՒՆԻՆՉ

ՇՈՒԽԵՐ

ԲԱՐԵԿԵՄՈՎԱՆ ՍԻՐՈՑ ԵՒ ՅԱՐԴԱՆԵՑ

Mrk. N° 24731



268

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ամէն մարդու նուիրական պարտքն է ըստ չափու իւր օգնել իր ազգին եւ հայրենեաց :

Իբրեւ անհատ մ'ազգիս եւ իբրեւ զաւակ հայրեննեացս փափաքեցայ իմովսանն Ազգիս ծառայութիւն մ'ընելով Հայ մանկուոյն մտաւրական զարգացմանը խուն ինչ նպաստել:

Ահա այս յուտով եւ այսու դիտմամբ համարձակեցա սոյն գործոյն ձեռնամուլ լինի՝ ինձ առաջնորդ առնելով դարուս քանի մը նշանաւոր մանկավարժներու գործերը, յորոց թարգմանեցի կարեւոր մասերը յաւելցնելով կամ պակսեցնելով ինչ որ մեզ պատշաճ եւ յարմար թուեցաւ :

Մեր սոյն զորձը երկու հատորէ բաղկացեալ է, որոց մին վարժապետաց^(*) եւ միւսն աշակերտաց կը վերաբերի, այս վերջինն ունի չորս մաս որոյ Ա. մասին մէջ տղայք պիտի սորվին եւրե կամ առաջնակը անուանէլ, բասարակը և ել խառնակալ անոց բակը ունի թ. Գ. մասանց մէջ տղայք ուրիշ ճանաւուն երաց կամ առաջնակը առաջնական երաց ու իբրածնակն է, իսկ Գ. մասին մէջ իբր բաղուած Ֆրանչ ուրիշ առաջնակն է անուան բաւուն պարագանեան եւ բարդարակն մեւով, որպէս զի ուսածին թէ՝ աղէկ տպաւորի իրենց մտաց մէջ եւ թէ կարող մինին առաջնակը գրել կամ պարագան:

Սկզբ մեր նպատակին հասած կը լինինք, եթէ այսու պատուար-
ժան դասատուաց փոքր ինչ օգնած եւ Հայ մանկուին ալ ասկէ օ-
գուտ քաղած լինի. Ցուսալով միանգամայն որ ներողամիտ աչօք կը
նային մեր Թերութեանց նկատելով դպրոցական պաշտօնէից աննա-
խանձելի վիճակը, անոնց դրամական անձկութիւնը, կրած տառա-
պանքը, բարոյական եւ ընտանեկան հօգն ու մտմտուքը, որք գրլ-
խաւրապէս իր մտաւոր զարգացմանը միշտ խոչընդուռ եղած են :

U. S. U.

(*) Խորհրդական մասնակից պատճենությունը որ այս երիտ գիրքու ու մասնակից վերջությունը և աղոյ դաստիարակությունը, ինչ այս դաստիարակությունը որուն որ Արքայության վեց գիրքեր, ևս և որ առաջ հետ մետաքի երեսն ծով առանձնական թագավորական, բարոյական միանք, վահանակի գիրքեր, պարագագագություններ և այլ առաջ առաջ գրեթե և պարագագություններ, յորոց վեհան ըստ բահանակի լայ առաջնել և օգտվել:

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

~~~~~

Փեստալօծծի , ֆուէօպէլ և այլ նշանաւոր մանկավարքը նուիրեցին իրենց կեանքը տարրական ուսումը մշակելու և այնու տղայքները կրթելու . սոցա գաղափարները զրեթէ համայն Եւրոպիոյ դպրոցաց մէջ տարածուած է . գժբաղդաբար տակաւին մեր տարրական կամ ստորին դպրոցաց մէջ ոչ ( բացառութիւնը չը մոռնալով ), սակայն հարկ էր որ մեր մէջն ալ մուտ գտնար , քանի որ մենք զմեզ Եւրոպիոյ լուսաւոր շաւզացը հետեւող կը համարինք , և քանի որ այս իսկ է տղային գարգացման միակ և բնական ճամբան :

Տարբական կամ «Պոբէն Ռպրոց ըսելով կը հասկցուին այն դպրոցները , ուր 6-7 տարեկան տղայք կ'ուսունին զիտութեանց տարերքը , այսինքն Յեւոց և Երաց ուսումը : Չեւոց ուսումն այն է՝ որով տղայն կ'ուսունի բացատրել իր խորհուրդները այլոց , և հասկնալ այլոց խորհուրդները : Ստորին դպրոցաց մէջ այս ուսմունքներով կը հասկցուին Ընթերցանութիւն կամ Մայրենի լուսութիւն , Գրութիւն , Գծառքութիւն և Երժեցողութիւն : Իսկ իրաց ուսումն այն է՝ որով տղային միտքը կը կահաւորի ծանօթութիւններով կամ իրերու վերաբերեալ գաղափարներով : Այս ուսմունքներով ալ կը հասկըցուին իրադիտութիւններ , կրծագիտութիւններ ու Թուաթանութիւն :

Իրազիտութիւնը՝ որ մեր գործոյն զլիսաւոր առարկայն է , կրնայ դաս տրուիլ 6-9 տարեկան տղայոց . բայց անոր մէջ եղած զրաւոր կրթութիւնները՝ որ աւելի գժուարագոյնն են , միայն հասակաւորներուն . իսկ բնապատմութենէ առնուած առարկաները կրնան իրեւ շարադրութեան նիւթ աւելի յառաջագէմ աշակերտաց արուիլ :

Իրազիտութեան նպատակն է տղային մտաց մէջ

զետեղել իրական բաներուն հիմունքը . մասնաւորապէս Երկրացիութիւնը , Արհետագները , Բաւարագները , Հերադիտութիւնը ( ուսումն ընտանեաց , հասարակութեան ) . բայց որովհետեւ Ընթերցանութիւնը , Գրութիւնը , Գծագրութիւնը , Երգիցողութիւնը՝ տղային միտքը չեն կրնար այնչափ ընդարձակել , որչափ որ պէտք է , ուստի զայն աւելի զարգացնելու համար , պէտք է մտցնել տղան բնական աշխարհին մէջ իրագիտութիւններով . բարոյական-կրօնական աշխարհին մէջ բարոյան-սրբազն պատմութեամբ . բաց ասկէ իրազիտութիւնն այս երեք օգուտներն ալ ունի ,

Նախ՝ տղային կարողութիւնները մշակելով կը զարգացնէ անոր զիտողութեան չողին կամ միտքը , խորհրդագութիւնն ու դատումը , որոնք այնչափ հարկաւոր են ամէն ուսմանց և ամէն բանի մէջ :

Երկրորդ՝ իրազիտութիւնը այնչափ կենդանի և բընական կերպով կը կրթէ տղային լեզուն , որով իր խորհուրդները բացատրելու պէտք ունի , վասն զի լեզուի կրթութիւնը միայն բառեր սերտելով կամ զոց ընելով չի կրնար լինիլ :

Երրորդ՝ իրազիտութեամբ տղան անդադար խօսքեր կամ նախադասութիւններ շինելու կը վարժի , և այնու կը մտնայ անզգալաբար և բնական կերպով շարադրութեան մէջ :

Ահա այս կերպով իրազիտութիւնը աղային մտաց մէջ կը դնէ լեզուին առաջին հիմունքը . արդ՝ երբ իրազիտութեան այս երեք օգտակար նպատակներուն վրայ խորհնք , անշուշտ պիտի համոզուինք որ առանց անոր տղայոց տրուած տարրական ուսմունքը հիմնաւոր չը լինիր :

Ուստի եթէ կուզենք որ մեր ստորին դպրոցները թէ լաւ և թէ յաջողակ լինին , պէտք է տղայոց այնպիսի ուսումն մը տալ , որ բանայ անոնց միտքը և զայն յարմար կերպով պատրաստեն թէ իրենց ուսանելեաց

և թէ ամէն բան ուղիղ կերպով սորվելու :

Յայտնի է որ իրագիտութեան այս դասերը ինքնին կմախք մը կը լինին, եթէ ինքն դասատուն անոր կենացնութիւն չտայ . ուստի նախ հարկ է որ ուսուցիչն իր ուսուցած առարկաները այնպէս զգալի կերպով մը ներկայացնէ տղայոց որ կարենան զայն լաւ կերպով ըմբռնել և դիտել . երկրորդ պէտք է ուսուցիչը տղայոց գիրքն ու կարողութիւնը միշտ իր առջեւ ունենայ եւ ըստ այնմ նիւթոց իմաստուն ընտրութիւն մ'ընէ , այսինքն տղայոց հետ խօսի միայն այն բաներուն վրայ , զորս աղէկ կը ճանաչեն . և մէկդի նետել միշտ այն բաները՝ որոց ծանօթ չեն թէ տղայք և թէ ինք . երրորդ ուսուցիչը կրնայ ասոր մէջ եղածէն աւելի զարգացում տալ տղայոց , եթէ անոր ( իրագիտութեան ) միտքը աղէկ մը հասկցած լինի . ուստի ամէն բանէ առաջ դասատուն թափանցելու է անոր հոգւոյն և ապա սկսելու է դասախոսութեանց :

Ուսուցիչը ասիկա միշտ իրեն համար իբր առաջնորդ կամ խորհրդական մը միայն նկատելով , նախ աշակերտին դասագիրքը աղէկ մը աչքէ անցնելու , յետոյ՝ տալիք դասը նախապէս պատրաստելու և ապա դասախոսելու է , որպէս զի դասատուութեան ատեն դժուարութեանց հանդիպելով չը վհատի :

# ԻՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ



## ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ

### Ի ՊԵՏԱԿԱՐԺԱՊԵՏԱՅ

### ՄԱՍՆ Ա.

ԸՆՈՒՇԱՌԻՄ , ԳԵՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ , ՄԱԿԱՐԵՎ ՌԱՋԵՐԵՐԵՅ

### ԳԼՈԽ ԱՐԱՋՐ

Աղեայլ տեղերու մէջ նշան առարկաներ

1. Դաս Ա: Վարժապետն՝ այս և հետեւեալ դասերու մէն մի առարկայից վրայ պիտի խօսի տղայոց հետ . եթէ այս առարկաներէն որ եւ իցէ մէկը վարժապետին անձանօթ է , կամ թէ իր դտնուած տեղը չդըտնուիր . պէտք է զանց ընել , և անոր տեղը թէ իրեն և թէ աշակերտաց ծանօթ եղած առարկաներու վրայ խօսիլ . իսկ այն առարկաները՝ զորս դասատուն գծագրելով կրնայ հասկցնել . կամ ծանօթացնել տղայոց թող զանց չ'ընէ . այս կանոնը ամէն դասի համար մտքէ հանելու չէ :

Դիտողութիւն : Պէտք է տղայոց հասկցնել առարկայ և կան բառերու տարբերութիւնը , այսպէս . ինչ որ մարդուս աչքին տակ կ'իյնայ և կրնայ միտ-

Քը զբաղեցնել (անոր վրայ խորհիլ, խօսիլ), կ'ըսուի  
առարկայ: Այն ամէն շարժուն առարկաները որ բանի  
մը համար պէտք կը լինին, և կը ծառայեն կամ կը  
գործածուին բնակարանները կաշառորելու, զարդա-  
րելու և գեղեցկացնելու համար կ'ըսուին հան:

2. Կրրուքին լեզուի : Այս խօսակցութենէն յետոյ պէտք է լեզուի կրթութիւնն ընել , այսինքն , ամէն մէկ առարկայի վրայ տղայոց բերանացի մէկ կամ աւելի նախադասութիւն բնել տալ հետեւեալ կերպով :

Աթոռը դպրոցի մէկ առարկան է : (Տես Գիրք աշակերտի, Դաս Ա: )

Դիտող : Այս և միւս լեզուի կրթութեանց մէջ տը-  
ղայոց ընել տրուելիք բերանացի նախադասութեանց  
գլխաւոր նպատակն է կրթել աշակերտները բան մը  
սահմանելու և դասաւորելու ( բառերը պէտք եղած  
տեղը դնելու ) համար . ուստի պէտք է այդ առարկա-  
յից սեռէ և գետակի գաղափարները դրոշմել անոնց մը-  
տաց մէջ , հասկցնելով թէ՝ անոռը հասարակ կամ սե-  
ռի վերաբերեալ անուն մ'է , վասն զի իր տակ կը պա-  
րունակէ շատ տեսակ աթոռներ , ինչպէս նէնանուու ,  
նէւանուու , նստարո՞ն , եւայլն : Նոյնպէս սեղանը հասարակ  
կամ սեռի վերաբերեալ անուն մ'է , վասն զի իր տակ  
կը պարունակէ շատ տեսակ սեղաններ , ինչպէս +ա-  
ռակուսէ , կլոր , յուայնեա , եւայլն . թէեւ այս կրթութիւնը  
քանի մը գէպերու մէջ դժուարութիւն ունին , սա-  
կայն նկատելով իւր օգտակարութիւնը լւա է որ զանց  
չառնուի : Իսկ այն գէպերու մէջ ուր այս տեսակ  
կրթութիւնը տղայոց կարողութենէն վեր է , կրնայ  
միայն մէկ նախադասութեամբ նոյն առարկային գրտ-  
ուուած տեղու տղուն րսել տալ , ինչպէս .

Զուկը ջրին մէջն է : Ծառը դաշտին մէջն է : Եկեղին քաղքին մէջն է , եւալին :

3. Գրաւոր կրթութիւն։ Տղայոց դասին այս մասը յատկագած է միայն հասակաւոր և յառաջադեմ աշ-

կերտաց համար, որք նոյն դասերուն ունկընդիր կը  
լինին : Այս կանոնը պահելու է նաև յաջորդ դասե-  
րու համար : Նոյնպէս մոռնալու չէ տղայոց ուշադրու-  
թիւնը դարձնել իւրաքանչիւր բառի ուղղագրութեան  
վրայ, զանոնք աղայոց հեգել տալով<sup>(\*)</sup> :

Դիմուն՝ Վարժապետին ամէն դասի մէջ անհրաժեշտ  
ընելիքը պիտի լինի նախ՝ ամէն առարկայի վրայ խօ-  
սիլ, խօսակցիլ տղոց հետ և եթէ կարելի է փոքր ի-  
շատէ անոնց վրայ հակիրճ և պարզ ծանօթութիւն տալ  
տղայոց. Երկրորդ՝ նոյն առարկաներէն կարճ խօս-  
քեր կամ նախադասութիւններ ընել տալ. Երրորդ՝ այս-  
բերանացի կամ խօսուն նախադասութիւնները յառա-  
ջադէմ աշակերտաց գրաւոր ընել տալ:

Ծանօթուրին. Պարուելու աշխերդուց որ ժամնեն իրենց պահանջման մեջ եղած առարկաները կայ կանելը. Հասն զի յաջորդ դաստին անոնց քրայ պէտք իսօսուի : Ամեն դասուի վերջ այս պարուելը ողբաց պալու է . որպէս զի սարկուածին ողբաց առարկաները գնորդուած , ժամնելու և անոնց ծանօթակալուու :

1. Դաս Բ: Հարցնել թէ որհնք են սենեկի մը մէջ  
գտնուած դլխաւոր առարկաները . Խօսիլ մէն մի ա-  
ռարկայից վրայ և հետեւեալ կերպով հարցմունքներ  
բնել :

Ո՞ւր կը գտնուին կահերը : — Գիրքը կահ է , և նույն աշխատացի նախադասութիւններ ընել տալ հետեւեալ կերպով :

Սեղանը կահ մ'է, և լն։ (Տես Աշ Գիրք, Դաս Բ։)

**Յ. Հատ վերնոյն ընելու է գրաւոր կրթութիւնը :**

¶. Դաս գ: Խօսիլ ամէն մէկ առարկայի և անոնց դասաւորութեան վրայ, այսինքն լսել տղայոց թէ խոհանոցի առարկաները կամ կահկարասիքը երեք դասի կամ կարգի կը բաժնուին, նոյնպէս ասոնց իրարմէունեցած տարբերութիւնը հասկցնել տղայոց հետեւեալ կերպով:

Անօթներու մէջ կ'ուտուի ու կը խմուի : Կազմածները տնական և մանաւանդ խոհանոցի վորքը կահերն են, որոնց մով կամ կերակուր կ'եփուի և կամ ուրիշ բանի մը պէտք կ'ուգան : Սպասները՝ կերակուրը անօթներու մէջէն առնել ուտելու օգնական միջոցներ են, կամ թէ սեղանին վրայ մեղի ծառայող առարկաներ են : Օրինակի համար շնչ ու ակա-դեղ (քեան) անօթ են : Պատրակը, իրինուրաց կազմած են : Դանակը,

2. Նախ խօսուն , ապա գրաւոր կերպով նախադասութեաններ ընել :

Պառւկը խոհանոցի կազմած մ'է, և լն: (Տես Աշ. Գիրք, Դաս Գ: )

Հարցնել աղայոցմէ որ ըսեն կաէ, երկաթէ, արծաթէ, փայտէ, ոսկրէ, սպասներ, անօթներ, կազմածներ :

4. Պատ Դ: Վարժապետը նախ ախոռ բառին բացատրութեանը համար ըսելու է թէ, ախոռ այն տեղին կ'ըսեն ուր այլեւայլ ընտանի կենդանիներ թէ մեծ և թէ փոքր կրնան պահուիլ, կամ դարմանուիլ:

(\*) Բառերու կամ ուրիշ առարկաներու վրայ մեր տուած ծանօթութենէն կամ բացադրութենէն ուսուցիչը եթէ զո՞ն լինիր, ազատ է քան զայն լաւագոյնը ընել, միայն թէ տղայոց հասակն ու կարողութիւնը ի նկատի առնելով իր նպատակէն կամ սահմանէն ըլ շեղի :

մէն մի կենդանեաց և առարկայից վրայ խօսելէն վեր-  
ջը նոյն կենդանեաց դասաւորութեան վրայ համառօ-  
տակի ծանօթութիւն տալ . այսինքն , ըսել թէ կենդա-  
նիներէն ոմանք ընտանի , ոմանք վայրենի են . ասոնք կը  
բաժնուին քալոյ և թուզող , խոչոր և փոքր , եղջերա-  
ւոր և անեղջիւր , բրդաւոր և անբուրդ , կաթ տուող ,  
հաւկիթ ածող , ջրոց մէջ ապրող և բեռ կրող դասե-  
րու . առայժմ կենդանեաց դասաւորութեան համար  
այսչափը բաւ է . յետոյ յաշնորդ մասերուն մէջ կեն-  
դանեաց դասաւորութեան վրայ կրնայ ընդարձակ և  
օրինաւոր տեղեկութիւն տրուիլ տղայոց :

4. Դաս Ե: Նախ խօսակցիլ տղոց հետ իւրաքանչիւր առարկայի վրայ . յետոյ հետեւեալ կերպով հարցում-ներ բնել :

Ինչու կայ ինչ նպատակաւ տանը մէջ, շուրջը կամ  
վրան փայտի, խոտի դէղ (<sup>4</sup>) կ'ընեն : Ի՞նչ նպատա-  
կաւ ծառեր կը տնկեն :

Վարժապետը պիտի շարունակէ այս հարցումները  
մինչեւ որ տղայք նորագու բառին իմաստը լաւ մը հաս-  
կընան :

2. Բերանացի և զրաւոր նախադասութիւններ ընել  
տայ : (Տես Աշ. Գիրք, Դաս Ե :

Դիտող: Այս գէպքին մէջ պէտք չէ տղայոցմէ սահման կամ դասաւորութիւն պահանջել, այլ բաւ է պարզ նախադասութեամբ մը առարկային եղած տեղուցնել. զոր օրինակ՝ Փայտերը կը գտնուին տանշուրջը եւայլն : (Տես Աշ. Գիրք, Դաս Ե: )

(\*) Մեր կողմերը մանաւանդ գիւղերը խոտք, ճիլը եւ եղեցք կը դիզեն տանեաց վրայ . (մարագ չունցողները) . իսկ վառելիք փայտը կը դնեն տանը փատոնցին մէջ կամ ուրիշ տեղ մը: Շենք փայտը կը դիզեն տան շուրջը: Բայց կան տեղեր ալ, ինչպէս Պոլիս տանիքներու վրայ այդ տեսակ բաներ զնելու սովորութիւն չունին: ուստի վարժապետը իր տեղույն սովորութեան համեմատ հարցում ընելու է տղոց :

4. Դաս Զ: Այս դասը երեքի բաժնել, այսինքն, ծաղկանց, բանջարեղինաց, ծառոց կամ թփոց. և առաջ այն առարկայից անուանումները ընել և որոց վրայ որ խօսիլ կ'ուզէ՝ անոնցմէ ամէն մէկուն վրայ բացատրութիւն տալ, զանոնք տղայոց ցուցնելով կամ տախտակին վրայ գծելով և հետեւեալ կերպով հարցումները ընել:

Ո՞ր ծաղկիները ճերմակ, կարմիր, դեղին, մանուշակագոյն են: Որննք կը ծաղկին գարնան, ամռան, աշնան, ձմռան ատեն (տարւոյն չորս եղանակները տղայոց հասկցնելու է): Որննք աղէկ կամ դառն հոտունին: Ծաղիկ մշակուած պարտէզներուն Բնչ կ'ըսեն: Ո՞ր բանջարեղինաց տերեւները, արմատը, բունը, պառողը կ'ուտուի: Բանջար ցանուած տեղին Բնչ կ'ըսեն: Ի՞նչ պտուղներ կը հասնին առաջէն, վերջէն: Որննք են փոքրերը, խոշորները: Որննք անուշ, թթուեն: Պաղատու ծառեր տնկուած տեղին Բնչ կ'ըսեն:

2. Այս հարցումներէն յետոյ բերանացի նախադասութիւնները ընել տալ, հետեւեալ կերպով:

Վարդը ծաղիկ մ'է: Լուբիան բանջար մ'է: Խնձորենին ծառ մ'է: Խաղողը թուփ մ'է, եւայլն:

Գրաւոր կրթութիւնը ըստ վերնոյն. միայն թէ այդ առարկաները զբել տրուած ատեն տեղեկութիւն տալ կէտադրութեան և ուղղագրութեան վրայ:

4. Դաս Է: Այս դասը ամենէն հարուստն ըլլալով, հարկ է որ մէջի բոլոր առարկաները ճանչցնելու համար վարժապետը երկար ժամանակ նուիրէ, որպէս զի այնու՝ տղային մտաց մէջ (յետոյ ուսանելի) աշխարհագրութեան հիմը դրած լինի:

2. Հետեւեալ կերպով նախադասութիւնները ընել տալ:

Մառեր կ'աճին դաշտին մէջ: Ուզին հաղորդակցեալ ձանքայ մ'է: Գետը ջրոյ ընթացք մ'է, եւայլն:

Գրաւոր կրթութիւնն ըստ վերնոյն:

4. Դաս Ը: Խօսիլ մէն մի առարկայի վրայ և հետեւեալ հարցումներն ընել:

Ի՞նչ կենդանիներ կ'ապրին գետերու մէջ. թէ ջրին մէջ և թէ ջրէն գուրս: Որննք կ'ուտուին: Ի՞նչնվագ կը շինուին: Ինչնվագ կ'ուղղեն զայն: Ի՞նչ անուն կրնայ ունենալ ջրոյ կոյտ մը:

Լեզուի կրթութեան համար հետեւեալ կերպով նախադասութիւնները ընել:

Քարը ծանր և կարծր է: Զկները լողակներ ունին:

Գորտերն երկակենցաղ (բացատրել այս բառը) են:

Դիտող: Երբոր բասի մը սահմանը կամ դասաւորութիւնը դժուար լինի, ինչպէս ուրիշ տեղ եւս ըսած ենք, բաւական է ցուցնել առարկային մէկ յատկութիւնը: Կամ մասնաւորութիւնը, կամ գտնուած տեղը:

4. Դաս Թ: Առարկայից վրայ խօսիլ և զանազան հարցումները ընել:

Ե՞րբ կը տեսնուին արեւը, լուսինը, աստղերը: Ասսոնք Բնչ կ'ըսուին: Ի՞նչ կ'ըսուին ամպը, հովը, ծիածանը եւայլն: Ի՞նչ կ'ըսուին զիսաւորները, ասուպները, հիւսիսայզը, եւայլն:

2. Կրթութեան համար նախադասութիւնները ընել:

Անձրեւը օգերեւոյթ մ'է: Հիւսիսայզը երկներեւոյթ (\*) մ'է: Սրեւը աստղ մ'է: Գիսաւորը երկներեւոյթ մ'է: Գրաւոր կրթութիւնն ըստ վերնոյն:

4. Դաս Ժ: Այս դասի առարկան շատ ընդարձակ լինելով, պէտք է խնամօք խօսիլ անոր վրայ, վասն զի

(\*) Méteore (մէթէոր), եւ Phénoméne (ֆէնոմէն) բառերուն Հայերէնը մենք ուրեւոյթ եւ երեւոյթ ըսած ենք, այն տարբերութեանց համար որ օդերեւոյթ կ'ըսուին այն երկներեւոյթները որոնք սովորական են, կամ շատ անզամ օդոյ մէջ կ'երեւին, իսկ երկներեւոյթ կ'ըսուին այն երեւոյթները որ շատ քիչ անզամ երկնքի մէջ օդոյ մէջ իբր նորանշան ինչ կ'երեւին, եւ մարդկանց ուշը իրենց կը դարձնեն.

ասոնք որոշուած են տղան քաղաքական ընկերութեան ծանօթութեանց մէջ մտցնելու . ուստի հարկ է մէն մի բառի վրայ տեղեկութիւն տալ տղային թէ՝ ինչու համար շինուած են կամ Բ' նէ նպատակի կը ծառայեն :

2. Հետեւեալ կերպով խօսուն և դրաւոր նախադասութիւններ ընել տալ :

Տաճարը շինուածք մ'է : Եկեղեցին Աստուծոյ տունը է :

Դիտող : Յաջորդ դասը տալէն յառաջ պէտք է քաղուած մ'ընել հետեւեալ կերպով :

Առարկայ մը կ'ըսուի և աշակերտէն կը հարցուի թէ ասիկա հւր կը գտնուի , կամ թէ տեղւոյ մը անունը կ'ըսուի և կը հարցուի թէ այն տեղը Բ' նէ կը գտնուի : Նոյնպէս կրնայ թոյլ տրուիլ որ աշակերտք իսկնէին իսրարու հարցումներ ուղղեն , մէկն առարկայ մ'ըսէ , միւսը նոյն առարկային տեղը ցոյց տայ , և այսպէս հակադարձաբար : Այս կերպով դասը խաղի մը պէս կը մինի որովաշակերտք առանց ծանձրանալու թէ կը սորպին և թէ կ'զօսնուն :

ՀԵՇՈՅՃԱ

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Այնապէս նիսթերէ շինուելիք առարկաներ

1. Դաս Ա: Հարցունել աշակերտներէն թէ սեղանն Բ' նէ բանէ շինուած է . Կօշիկը Բ' նէ բանէ շինուած է . դանկին բերանը Բ' նէ բանէ շինուած է , ևլն :

Նիւն կ'ըսուի դոյացութեան մը յորմէ կրնան բան մը շինել :

Ի՞նչ նիւթէ շինուած է դուռը , պուտուկը , սանտը , դգալը : Ըսէք փայտէ քանի մ'առարկաներ :

2. Խօսիլ մէն մի առարկայի վրայ , խօսուն և դրաւոր կրթութիւն ընել տալ հետեւեալ կերպով :

Սեղանը փայտէ է , անիկա կը գտնուի սենեկաց մէջ , ևլն :

Սոյն առարկաները յոքնակիի դարձնելով խօսքեր շինել տալու է զոր օրինակ :

Սեղանները փայտէ են , ասոնք կը գտնուին սենեկաց մէջ , ևլն : Կրնայ նաեւ մէն մի առարկայի վրայ երկու նախադասութեամբ խօսքեր շինել տալ , որոց առաջինը առարկային բնութիւնը պիտի ցուցնէ , երկրորդն ալ անոր գտնուած տեղը : Ինչպէս վերը դրուած նախադասութիւններէն կը տեսնուի , ուր հայուք բառը առարկային (սեղանին) բնութիւնը կը յայտնէ , սենեկին բառն ալ առարկային հւր տեղ ըլլալը ցոյց կուտայ : Այս նախադասութեանց մէջ տղան կը սորվի նո , նոտա , որ , որտ , ևլն , գերանուններ գործածել : Դրաւոր կրթութեան տաեն ուղղագրութեան հոգ տանիլ :

1. Դաս Բ: Մէն մի առարկայի վրայ խօսելէն յետոյ այս կերպ հարցմունքներ ընել :

Այս առարկաներէն մը կարելու , ծակելու , սղոցելու , կարելու , զարնելու , երկիրը փորելու կը գործածուի :

2. Խօսուն և դրաւոր կրթութեան համար հետեւեալ կերպով խօսքեր շինել տալ :

Վառարանը երկաթէ է , անիկա կը գտնուի սենեկաց մէջ : Վառարանները երկաթէ են , նոքա կը գըտնուին սենեկաց մէջ : Կրակարանը կահ մ'է , որ կը գտնուի խոհանոցին մէջ , ևլն :

3. Դաս Գ: Միեւնոյն կրթութիւնը վերի Բ. դասին պէս :

4. Դաս Դ: Խւրաքանչիւր բառ բացատրելէն զկնի պէտք է տղայոց հասկցնել որ կտաւեղէնք և սոււեղէնք յորոց այլեւայլ բաներ կը շինուին ինքնին գործուած կամ շինուած չեն , այլնախնական նիւթէ մը , ինչպէս , կանեփէ , փուշէ , բամպակէ : Հարցնել հւր

կը բուսնին այս բոյսերը : կանեփը կամ բամպակը ինչ-պէս , ինչնվագ կը պատրաստեն : Որհնք են ցանողները , պատրաստողները , ևն : Վարժապետն եւս ասոնց վրայ փոքր իշատէ տեղեկութիւններ տալու է , սակայն այն-չափ մանրամասնութեանց մէջ մտնելու չէ , իսկ եթէ վարժապետը կատարեալ տեղեկութիւն ունի , և կարող է լաւ կերպով տղայոց հասկցնել , թող չը խորչի ման-րամասնութեանց մէջ մտնելէ :

2. Այս բացատրական խօսակցութենէն յետոյ խօ-սուն և զրաւոր կրթութեան համար նախադասութիւն-ներ շինել տալ :

կանեփահատը կը ցանեն արտերու մէջ : կանեփին ցողունները կը թակեն թակոցով : Ոստայնանկը կանե-փին թելերով կտաւ կը գործէ :

4. Դաս Ե: Դասի առարկաներու վրայ խօսելէն յե-տոյ հարցմունքներ ընել :

Չուխան ինչ բանէ կը շինուի : Բուրդը հւրկէ ձեռք կը բերուի : Ոչխարները տարին քանի անգամ կը խու-զեն : Յետոյ բրդին լուալուն , գղելուն , մանելուն , ոս-տայնանկին գործելուն , չուխային այսպէս պատրաստը-ուելէն յետոյ ներկուելուն վրայ տեղեկութիւն տալով ասոնց վրայ հարցումներ ընել :

2. Բերանացի և զրաւոր կրթութեանց համար ա-սոնցմէ խօսքեր շինել տալ , զոր օրինակ :

Բաճկանը չուխայէ հագուստ կամ զգեստ մ'է : Տա-ֆատը չուխայէ հագուստ մ'է :

Վարժապետը այս խօսքերով կրնայ նաեւ երկու նա-խադասութիւն կազմել տալ , որոյ առաջինը առարկան կամ անոր տեսակը ցուցնէ . երկրորդն ալ անոր սե-ռը , այսպէս :

Տափատը չուխայէ շինուած է . անիկա հագուստ մ'է : Ահա այս խօսքին առաջին նախադասութեան մէջ բակառը առարկան կամ անոր տեսակը կը ցուցնէ .

Երկրորդ նախադասութեան մէջ հակուսպը նոյն առար-կային սեռը կը ցուցնէ : Պէտք է հարցնել առարկայի մը ինչը շինուիլը , ուր շինուիլը , ով է շինովը և ըստ այնմ խօսքեր կազմել տալ : Այս ամէնը վարժապետին խոչեմութեան թողլով սաշափ միայն կըսեմը որ եթէ ինք իւր տալիք դասը աղէկ ըմբռնած լինի , նոյն ա-տեն ասոնց համար նեղութիւն չկըեր :

4. Դաս Զ: Մէն մի առարկայի վրայ խօսիլ և հարց-մունքներ ընել :

Ո՞ւր կը գտնուին քարերը : Ինչնվագ կամ ինչ քարե-րով կը շինուին պատերը , ճանբաները , կամուրջնե-րը , կիրը , եւայլն :

2. Բերանացի և զրաւոր կրթութեան համար հե-տեւեալ կերպով խօսքեր շինել տալ : Կիրը կը շինուի կրաքարէ , եւայլն : Նոյնպէս պէտք է ցոյց տալ ա-ռարկային բնութիւնը և զայն շինողին անունը :

Կրաքարը կարծր , բեկանուտ , ծանը է : Կիրը շի-նողն է կրագործը :

4. Գաս Ե: Առարկայից վրայ խօսելէն յետոյ հարց-մունքներ ընել :

Ասոնք միշտ հողէ կամ կաւէ կը լինին :

Կան երկաթէ , բարէ ծխաններ . արծիթէ , փայտէ , սկաւառակներ . երկաթէ կրակարաններ :

Ի՞նչ կ'ըսուին այն գործաւորները որք կը շինեն ա-ղիւս , կղմինար , պուտուկ , տուն , կրակարան , ևն :

Աղիւսագործ , որմնադիր , հիւսն , բրուտ ևն , կ'ըս-ուին :

Կղմինարը ինչպէս կը շինուի :

Աղիւսագործ կամ կղմինարագործը կակուղ հողոտ կամ կաւոտ տեղ մը փորել կուտայ , ուրկէ հողը կամ կաւը կը փոխազրէ աղիւսարանը կամ փորած տեղին մօտ (ինչպէս որ մեր տեղն աղիւսագործը (Քեքէծէ) կընեն ) և հոն կը դիզեն , ոտքով կամ գործիքով մը կը

մանրեն մէջէն քարերն հանելու համար , յետոյ ջրով լաւ մը կը շաղախեն և կը լեցնեն կաղպարներու մէջ , զորս օդոյ մէջ արեւով չորցնելէն յետոյ հողէ աղիւսները կը գործածեն , իսկ կղմինարը չորցնելէն զկնի մեծ փուռերու մէջ կ'եփեն կամ կը թրծեն և ապա կը գործածեն :

Այս նկարագրութիւնը փորձ մ'է վարժապետաց համար , որով կրնան իրենց ծանօթ առարկայից վրայ խօսիլ , մանրամասնաբար միայն այն առարկայից վրայ խօսելու է զորս տղայք կարող են իրենց քաղքին կամ զիւղին մէջ տեսնել և դիտել :

2. Բերանացի և զրաւոր կրթութեան համար հետեւեալ կերպով նախադասութիւններ շինել տալ :

Աղիւսը հողային առարկայ մ'է . անիկա շինուած է աղիւսագործէն : Քարղանը կաւային առարկայ մ'է . զայն շինողն է բրուտը : Տունը հաստատուն չէնք մ'է . անիկա շինուած է քարէ , հողէ , փայտէ , եւայլն . զայն շինողն է որմանգիրը , եւայլն :

Դաս Ը: Մէն մի առարկայի վրայ խօսիլ և պէտք եղած բացատրութիւնք տալէ յետոյ հարցումներ ընել :

Ի՞նչ տարբերութիւն կայ եղջիւրին և ոսկորին մէջ : Ոսկորը կարծր (սէրն) և բեկանուտ է : Եղջիւրը թանձր և դիւրակիոր է : Ոսկորը տաքնալով դիւրաբեկ և փըլսրելի կը լինի : Եղջիւրը տաքնալով կակուղ և դիւրաւ կը ծոփ , եւայլն :

Առ այժմ տղայոց հետ այսչափ մանրամասնութեանց մտնելու չէ , այլ յետոյ չորրորդ մասին մէջ . բաւական է ըսկել թէ եղջիւրները մարմնոյն զրսի դին կը գտնուին , իսկ ոսկորները ներսի դին :

Ի՞նչ տարբերութիւն կայ ոսկորին և փղոսկրին մէջ : Փղոսկրը՝ փղին և մի քանի կենդանեաց ակռանեւէն կը հանուի , իսկ ոսկորները ամէն կենդանեաց ներսի դին կը գտնուին :

Ո՞ր առարկաները եղջիւրէ , փղոսկրէ շինուած են : 2. Բերանացի և զրաւոր կրթութիւնք երկու նախադասութեամբ առարկային բնութիւնը պիտի ցուցնեն : Ծխափողը եղջիւրէ է . նոյնպէս փղոսկրէ և փայտէ ալ կայ , եւայլն :

Դաս Թ: Հարցնել տղայոցմէ երկաթէ , քարէ , հողէ , ոսկորէ , եղջիւրէ , կաշիէ , կտաւէ , բրդէ առարկաներ . յետոյ զրատախտակին վրայ խառնիխուռն շատ մը առարկաներ գրել և հարցնել տղայոց որ յաջորդաբար իրեն ցոյց տան բոլոր երկաթէ , կաշիէ ևլն , առարկաները . և տղայք պիտի պատասխանեն ըսելովթէ՝ Կօշիկը կաշիէ առարկայ մ'է , ևլն : Որովհետեւ այս դասը նախընթաց դասերուն քաղուածքն է , ուստի պէտք է թէ զրաւոր և թէ բերանացի կրթութեանց հոգ տանիլ , որպէս զի տղայոց ուսածներն աղէկ մը տպաւորին իրենց մտաց մէջ :

→→→●←←←

## ԳԼՈՒԽ ԵՐՐԱՐԴ

Առարկայք որը իրենց սիխուանառորդնեան եւ գործածողնեան համաձայն դասառորեալ են

1. Դաս Ա: Հարցնել տղոցմէ այն առարկաները որ կ'ուտուին : Լուրիան բանջարանոցէն բերուելուն պէս կ'ուտուի : Ամէն բանջար եփելէն յետոյ կ'ուտուի : Հարցընել տղայոց հում ուտելիներ . եփելէն յետոյ ուտեսլիներ : Վարժապետը կրնայ քանի մը ուտելեաց պատրաստութեան մասին տեղեկութիւններ տալու :

2. Հետեւեալ կերպով նախադասութիւններ ընել տալ . Գետնախնձորը ուտելի կամ կեր մ'է որ կրնայ ուտուիլ : Հացը աղէկ սննդաբար ուտելի մ'է որ եփած կ'ուտուի : Խնձորը ուտելի մ'է որ թէ հում և թէ ես փած կ'ուտուի : Խաղողը միրգ մ'է որ հում կ'ուտուի :

Պէտք է անունդ, կերպիսոր, պրուղ, բանջար, մէրի, այս սեռ ցուցնող բառերուն վրայ բացատրութիւն տալ, և այս դասերուն մէջ ընդհանուր գաղափարները տղայոց մը-տաց մէջ տպաւորելու հոգ տանիլ:

3. Գրաւոր կրթութիւնը կրկնակի ընել տալու է, նախ ուտեսատից կարգերը պրուղ, բանջար, մէրի, կամ հա-դադարուղ անուամբ, օրինակի համար :

Տանձը պտուղ մ'է . բազուկը բանջար մ'է . հաղարա ջը միրգ մ'է : Յետոյ մէն մի ուտեսատներու վրայ 2-3 նախադասութիւններ ընել տալ վերի բերանացի կրթութեանց պէս և ապա բարոյական խրատ մը խօսիլ :

Տղաքներս մեզի կերակուր տուողը այն ամենաբարի Աստուածն է որ արեւը կը ծագեցնէ երկիրս լուսաւո-րելու և տաքցնելու . անձրեւը կը զրկէ զայն ոռողե-լու . Աստուած է որ կ'աճեցնէ և կը հասունցնէ բոյ-սերը, պտուղները, զօրս կուտենք . ուրեմն պէտք է Աստուծոյ երախտագէտ և շնորհակալ ըլլալ, որ զմեզ ամէն կերպով կը խնամէ, մեր պէտքերն առաջուց կը հոգայ, զմեզ կը կերակրէ . պէտք է զգոյշ լինել իր բարութեան դէմ մեղանչելէ . համբերող և սակաւա-պէտ ըլլալ . ձեր ծնողք ինչ որ ձեզ կուտան առանց տրանջելու գոհ լինելու էք, չըլլայ թէ ձեր անօթու-թիւնը կամ ծարաւը անցնելու համար տունէն կամ պարտիգէն կամ ուրիշ տեղէ բան մը առնէք առանց նախապէս ձեր ծնողաց իմաց տալու : Պէտք է նոյն-պէս զգոյշ մնաք ձեզի անձանօթ միրգերուն, բոյսերուն և այլ բաններուն ձեռք զարնելէ . որովհետեւ բոյսերէն, միրգերէն շատը թունաւոր ըլլալով ձեզ կը վնասեն, նաեւ երբեմն ալ կը մեռցնեն զձեզ :

Դիտող: Այս բարոյականը իբր օրինակ կամ փորձ մը արուած է . ուսուցիչը կրնայ ըստ կամս իւր քան զայս համառօտը կամ լաւագոյնը ըսել :

4. Դաս Գ: Խօսիլ և հարցնել . ի՞նչ կ'ըսուի այն որ կը

խմուի . ըսէք քանի մը հեղուկներ . ասոնցմէ ամենէն օգտակարը մըն է . անկէ յետոյ մըը . որնցմէ պիտի հրաժարինք կամ ետ մնանք . ասոնցմէ որննք բնական են, և որննք շինուած : Պէտք է վարժապետը ասոնց ամէն մէկուն գործածութեան և զանոնք ինչ կերպով պատրաստելուն վրայ փոքր ի շատէ ծանօթութիւն տալ տղայոց :

Ի՞նչ կ'ըսուի այն զգացումը կամ պէտքը զոր ջուր գինի կաթ, և լուն խմելով կանցնենք կամ կը յագեցնենք, ծարաւ կամ ծարաւունէն : Ի՞նչ պէտքեր կը յագեցնենք կերակուր ուտելով, անօնունէն կամ +որց + որնց կ'ըսեն չափակէր կամ որովանապար, շատակէր կամ որովանապ, չինչճաշակ, չինչճաշակ :

Բարոյական խրատ : Տղաքներս պինովութիւնը ամօ-թալի և վատ մոլութիւն մ'է որ քինայ երիտասարդ դնե-րը ամէն տեսակ չարութեանց լումութեանց մէջ ձգել, ուրեմն պէտք է սոսկալ և հօսի մնալ, միայն հացին վրայ քիչ մը ջրախառն զինի խմելը + օգտակար կընայ բլաւ տկարներու համար, այն ալ բժշկին խորհրդով . բայց օղի բնաւ խմելու չէ :

2. Եերանացի և գրաւոր կրթութեան համար նախա-դասութիւններ ընել տալ . նախ ըմպելիները սահմանել, յետոյ անկէ առաջ եկած վաճառքը կամ տեղը ցուցը-նել, գինին ըմպելի մ'է, զոր կը շինեն խաղողէ : Զուրը օգտակար ըմպելի մ'է, որ կը լինի աղբիւրնե-րու մէջ : Կաթը ըմպելի մ'է, զոր կ'ունենանք կովը կթելով :

4. Դաս Գ: Խօսիլ առարկայից վրայ և անոնց բնա-կանը ցոյց տալ կամ զծել տախտակին վրայ, որպէս զի տղայք ճիշդ գաղափար մ'ունենան, եթէ այս ազանե-լիքներէն (\*) ումանք անձանօթ են իրեն և չէ կարող

(\*) Աշակերտաց Գրքին Գ. Գլսոյ, երրորդ դասին խորագրոյն

գծելով ցուցնել, կրնայ միայն իր երկրին ագանելեաց վրայ խօսիլ, հասկցնելով ի՞նչ բանի գործածուիլն ու օգուտը :

2. Խօսուն և զրաւոր կրթութեանց համար երեք նախադասութենէ կազմեալ խօսքեր ընել տալ, օրինակ .

Կօշիկը ստքի ագանելի մ'է որ կը շինուի կաշիէ, զայն շինողն է կօշկակարը :

1. Դաս Դ. Խօսիլ մէն մի առարկայի վրայ :

2. Խօսուն և զրաւոր կրթութիւնք ըստ Գ. դասուն :

1. Դաս Ե. Այս դասը քաղուած մ'է, ուստի պէտք է որ վարժապետը նախընթաց չորս դասերու առարկաներէն սուբէլիտ, ըմպէլիտ, սէնտէլիտ, հանէր, բառերու տեսակները, այսինքն գուլպա, ջուր, մուճակ, ևլն, խառն գրել տախտակի վրայ, ինչպէս որ Աշ. Գրքին մէջ կը տեսնուի . յետոյ հարցնել կամ գրել տալ տըղայոց, հասկնալու համար թէ տղայք կրնան ուղիղ կերպով զանոնք դասաւորել, իրարու տակ գրելով կամ բերանացի ըսելով: Օրինակի համար վարժապետը սուբէլիտ բառը կը գրէ կամ կը հարցնէ . ի՞նչ բան ուտելիքին կը վերաբերի : Աշակերտք եթէ սորված են պիտի ըսեն, կամ նոյն բառին տակը պիտի գրեն, Հաց, միս, խնձոր, եւայլն . ըստ այնմ և միւսները . այս վարժութենէն յետոյ պիտի սկսի նոյն բառերով նախադասութիւններ շինել տալ թէ բերանացի թէ զրաւոր :

մէջ մոցուած է սուբէլիտ բառին դրուիլը, ուստի կը խնդրուի դասատուներէն որ այդ սխալը ուղղելու համար նոյն դասին խորագրոյն վրայ միայն սուբէլիտ բառը գրեն եւ միւսները ջնջեն .

## ԳԼՈՒԽ ԶԱՐՅՈՐԴ

Առողջապահութեան գործիք



1. Դաս Ա: Հարցնել . Ո՞վ կը շինէ սեղան, աթոռ, ևլն . Ո՞վ կը շինէ սայլ, կտոք, ևլն . Ո՞վ կը շինէ փականը, ևլն . Ո՞ր մարդոց արուեստաւոր կ'ըսեն . ձեզի ծանօթ արհեստաներու մէկ քանին ըսէք . Ո՞ր արուեստները նապակն կ'ըսուին . ըսէք քանի մը ձեռագործներու անուններ . որհնը կ'աշխատին փայտի, երկաթի, կաշիի և զանազան մետաղներու վրայ :

2. Բերանացի և զրաւոր կրթութեան համար հետեւեալ կերպով նախադասութիւններ ընել տալ: Դերձակը արուեստաւոր մ'է, անիկա կը շինէ հանդերձներ, ևլն : Հասկցնել տղայոց Յեռադործ, արուեստ, վարժութեան (\*): Բառերու իմաստը կամ տարբերութիւնը, և տղայոց կարողութեան համեմատ դասը երկարել:

3. Դաս Բ: Խօսիլ առարկայից վրայ և ապա հարցընել . ի՞նչ բան պէտք է արուեստաւորի մը համար : Ըսէք քանի մը գործերու անուններ որոցմով գործաւորը կ'աշխատի : Վարժապետը արհեստաւորի մը գործիներուն թուումը աւարտելէ և զանոնք տղայոց լաւ մը ծանօթացնելէ յետոյ, պէտք է նոյն առարկաներով բերանացի և զրաւոր նախադասութիւններ շինել տալ,

**ԶԵՐԱՔՆԵՐ** կամ ՀԵՐԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ կ'ըսուին այն արհեստները որոնք ծեռամբ կամ մերենայով կը կատարեն, ինչպէս, ղերձակութիւնը եւլն. ԱՐԱԿՈՒՄ կ'ըսուին այն արհեստները որոնք թէ՛ ծեռքի թէ՛ մտաց եւ թէ նաշակի պէտք ունին, ինչպէս, նկարչութիւնը, բանաստեղծութիւնը: Իսկ ՀԵՐԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ կ'ըսուի որ եւ իցէ արհեստի կատարելապէս սորվիլը, թէեւ երբեմն ծեռագործ եւ արուեստ կամ արհեստ բառերը անխտիր իրարու տեղ կը գործածուին այսպէս, փոխանակ ըսելու . հիւսնութեան ծեռագործութիւնը կամ ծեռագործը սորվեցաւ, կ'ըսուի հիւսնութեան արհեստը կամ արուեստը սորվեցաւ .

զոր օրինակ . Դերձակը կը գործածէ ասեղ , թել , մըկ-  
րատ , և այլն :

1. Դաս Գ: Խօսիլ մշակութեան գործիներու վրայ և  
անոնց ամէն մէկուն գործածութեան , այսինքն՝ բնչ-  
պէս կամ ինչնով կամ բնչ բանի գործածուելուն վրայ  
տեղեկութիւններ տալ :

2. Դրաւոր կրթութիւն ընել տալ հետեւեալ կերպով:  
Փողխը կամ տրմուխը երկրագործական դործի մ'է .  
Երկրագործը կամ պարտիզանը անով կտրուած խո-  
տերը կը հաւաքէ , կամ ածուներուն միջէն խիճերը  
կամ մանր քարերը կը մաքրէ :

3. Դաս Գ: Խօսիլ առարկայից (\*) վրայ և հետեւեալ  
Հարցմունքներն ընել : Ի՞նչ կ'ըսուին այն մարդիկ որ  
կը բնակին քաղքի , գիւղի , ելն , մէջ . բնչ կ'ըսուին  
անոնք որ ժողովուրդները կը կառավարեն . բնչ կ'ըս-  
ուին անոնք որ կը կառավարուին . բնչ կ'ըսուին ա-  
նոնք որ այլոց քով կը ծառայեն . բնչ կ'ըսուին անոնք  
որ տէրութեան վարչական դործոց մէջ կը ծառայեն .  
Բնչ կ'ըսուին անոնք որ ծառաներ , գործաւորներ կը  
պահեն . բնչ կ'ըսուին անոնք որ տղաքներ կը խնա-  
մեն , կը կրթեն և կ'ուսուցանեն . բնչ կ'ըսուին անոնք  
որ եկեղեցւոյ կը ծառայեն . բնչ կ'ըսուին անոնք որ  
Հիւանդութեանց վրայ կը խօսին և զանոնք կը դար-  
մանեն , կամ անոնց համար գեղեր կը շնեն :

2. Բերանացի և զրաւոր կրթութեան համար հե-  
տեւեալ կերպով նախադասութիւններ շինել տալ :  
Կայսրը կառավարիչ մ'է որ կը կառավարէ իւր տէրու-  
թիւնը , եւայլն :

Այս հրահանգը քաղաքական կրթութեան փոքր

(\*) Այս եւ մի քանի դասերու առարկայք առանձինն դասին վե-  
րի դին դրուած չլինելով , դասատուք կրնան զանոնք աշակերտին  
դասազրբէն քաղերով գրատախտակին վրայ զրել եւ ապա դասա-  
խոսել :

դաս մ'է , ուստի երբեմն պէտք կը լինի միայն մէկ  
նախադասութիւնը գոհ լինիլ . մանաւանդ եթէ տը-  
ղայր շատ տկար են , պէտք է ամենէն դիւրին մա-  
սերն առնուլ , և յետոյ դժուարներուն վրայ նորէն  
խօսիլ :

→→→»»«←←←

## ԳԼՈՒԽ ՀԻՆ ԴԵՐՈՐԴ

Հնադանեաց անոհնեներ

4. Դաս Ա: Խօսիլ (վարժապետը կրնայ այս դասը  
քանի մը դասերու բաժնել) և հարցունել . Ո՞ր կենդանի-  
ներուն կաթնատու կ'ըսեն . քանի մ'ընտանի կաթնա-  
տուներու անուններ ըսէք . քանի մ'ալ վայրենի կաթ-  
նատուներու : Դասատուն կրնայ ըստ կանոնի այս կեն-  
դանեաց վրայ աւելցնել ուրիշներ եւս , բայց գլխաւոր  
բանը այն է որ ասոնց վրայ տղայոց գաղափար տայ ,  
և ոչ թէ բառեր սորվեցնէ , ուրեմն պէտք է ցուցնել  
կենդանիները կամ պատկերներով կամ եթէ կարելի է  
բուն կենդանին տղայոց ներկայեցնելով , կամ զծե-  
լով և այնպէս մը պատմելով որ տղայք կարենան իրօք  
նոյնը տեսածին պէս շինել : Եթէ վարժապետը կ'ուզէ  
որ տղայք աւելի օգտին , պէտք է որ կենդանեաց նը-  
կարագութեան վրայ աւելցնէ անոնց ապրելու կեր-  
պը , բարքը և այլն :

2. Երկու կերպ կրթութեան համար հետեւեալ կեր-  
պով նախադասութիւններ լինել տալ , զոր օրինակ .  
Զին կաթնատու մ'է , իր ծագերը կը դիւրէնէ : Կովը  
չորբոտանի մ'է , որ չորս ոտք ունի : Գայլը վայրի  
կենդանի մ'է , որ ոչխարները կ'ուտէ :

4. Դաս Բ: Խօսիլ առարկայից վրայ և հարցնել թէ  
Ո՞ր կենդանիք նուշն կ'ըսուին . դուք որ թուչունները  
կը ձանչնաք . որ թուչունք անուշ կ'երգեն . որհնք  
կ'ուտուին . որհնք կը լողան . որհնք ընտանի են . ո-

բանք են անցորդները . հեր կը շինեն իրենց բոյնը և  
ինչպէս :

2. Երկու կերպ կրթութեան համար նախադասու-  
թիւններ ընել տալ , զոր օրինակ , Սարեկը երգող թըռ-  
չուն մ'է , որ կը բնակի անտառաց մէջ . Կռունկը ան-  
ցորդ թռչուն մ'է , որ ձմեռը տաք երկիր կ'երթայ , և լն :

1. Դաս Գ: Խօսիլ առարկայից վրայ և հարցնել թէ՝  
Ո՞ր կենդանիք սովո՞ւն կ'ըսուին . այս կենդանիներէն  
մէկ քանին կը ճանչնաք . ըսէք մեր երկրին մէջ ապ-  
րող սողունները : Ասոնք ձմեռ ատեն ինչ կ'ընեն :

2. Կրթութեանց համար նախադասութիւններ կամ  
խօսքեր շինել տալ : Օձը սովուն մ'է , անիկա չունի  
սոքեր , եւայլն :

1. Դաս Գ: Խօսիլ առարկայից վրայ և հարցնել թէ՝  
Ո՞ր կենդանիները ձուկ կ'ըսուին . հեր կ'ապրին ձըկ-  
ները . ասոնք թեւեր կամ սոքեր ունին . — ի՞նչ — հա-  
պա ասոնց տեղ ինչ ունին . իրենց մարմինը ինչնի  
ծածկուած է . որհնք մեր գետերուն մէջ կ'ապրին :

2. Կրթութեանց համար այս կերպով նախադասու-  
թիւններ ընել տալ : Զանարը ձուկ մ'է , որ կ'ապրի  
երասխ գետին մէջ , եւայլն :

1. Դաս Ե: Խօսիլ առարկայից վրայ և հարցնել թէ՝  
Ո՞ր կենդանեաց միջատ կ'ըսեն . ասոնք քանի սոք և  
թեւ ունին . ըսէք քանի մը միջատներու անուններ .  
միջատները երբ կը տեսնուին . որհնք օդտակար են և  
որհնք վնասակար :

2. Կրթութեանց համար հետեւեալ կերպով նախա-  
դասութիւններ ընել տալ : Ճանճը միջատ մ'է որ վեց  
սոք ( սրունք ) ունի և երկու թեւ , եւայլն :

1. Դաս Զ: Խօսիլ առարկայից վրայ և հարցնել թէ՝  
Որհնք են մամուկները կամ սարգերը . ասոնք աւելի  
ինչ բանի կը նմանին . ինչնի նշանաւոր են . ինչնի  
կը սնանին . ինչպէս կը բռնեն իրենց որսը . ամէն

սարդ սսայն կը հիւսէ . խեցեմորթները ինչ տեսակ  
կենդանի են . ինչնի ծածկուած է իրենց մարմինը .  
թուլամորթները ինչ տեսակ մարմին ունին . ասոնք  
հեր կ'ապրին . ինչնի կ'ապրին . ասոնցմէ մեր երկրին  
մէջ կայ . օդտակամը են թէ վնասակար . ինչ են որ-  
դերը . հեր կ'ապրին , եւայլն :

2. Դրաւոր կրթութեանց համար հետեւեալ նախա-  
դասութիւնները ընել տալ : Սարդը փոքրիկ կենդանի  
մ'է , որ ունի ուժը սոք ( սրունք ) , բայց թեւ չունի :

~~~~~

ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ

Բոյսներ և հանքեր

1. Դաս Ա: Խօսիլ առարկայից վրայ և հարցնել .
Որհնք են պտղատու ծառերը , անտառի ծառերը ,
թփերը . ինչ կ'ըսուին տունը տաքցնելու փայտերը .
ինչ կ'ըսուին տուն շինելու փայտերը — շինելափայտ
կամ ատաղձ . — ինչ տեսակ փայտ պէտք կը լինին
ատաղձագործին , հիւսան կամ կառագործին . թու-
փերն ինչ բանով կը տարբերին ծառերէն . հեր կը
գտնուի ցարասին , կաղնին , ուռին , եւայլն :

2. Կրթութեանց համար հետեւեալ կերպով նախա-
դասութիւններ ընել տալ : Ծիրանին պտղատու ծառ
մ'է , որ ծիրան կը բերէ . նա կը գտնուի կամ կը մշակ-
ուի մրգաստաններու մէջ . կաղնին թուփ մ'է , որ կ'ա-
ճի մացառաց մէջ , եւայլն :

1. Դաս Բ: Խօսիլ առարկայից վրայ և զանոնք ցու-
ցընել կամ նկարագրել տղայոց ու այլեւայլ հարցում-
ներ ընել : Ի՞նչ զոյն ունի կակաչը . որ ժամանակ կը
ծաղկի . ինչ հոտ ունի , անմաշ թէ դառն . որհնք դաշ-
տին մէջ կը գտնուին . որհնք արտերու մէջ . որհնք
պարտիզաց մէջ . որհնք են թիւնաւոր բոյսերը . որհնք

են բժշկական բոյսերն ու ծաղիկները, բանջարները :
 2. Այս դասին մէջ վարժապետը պիտի շինել տայ
 երեք նախադասութիւննէ կազմուած այնպիսի խօսքեր որ
 յաջորդաբար ցուցնեն բոյսին դասը, վնասակարութիւնը
 կամ օգտակարութիւնը կամ գործածութիւնը, բու-
 սած կամ մշակուած տեղը . զոր օրինակ . Շիկատակը
 խոտային բոյս մ'է, անիկա թիւնաւոր է, անիկա կ'ա-
 ճի անտառաց մ'ջ : Այս խօսքին մէջ խորային բառը կը
 ցուցնէ շիկագոյն բուսոց որ դասին (այսինքն, խո-
 տային բուսոց դասին) վերաբերիլը, նիւնառոր բառն
 ալ կը ցուցնէ անոր (շիկատակին) վնասակարութիւնը
 կամ ուտելի չըլլալը, և կամ անոր գործածուիլն ու
 չը գործածուիլը, իսկ անդառը կը ցուցնէ նոյն բոյսին
 ուր տեղ բուսնիլը : Կակդին ծառ մ'է, անիկա կը բե-
 րէ բժշկական ծաղիկ մը ելն, հոս ծառ բառը կը ցուց-
 նէ կակդիին բուսոց ծառերու դասին վերաբերիլը .
 Բժշկական ծաղիկ բառերը կը ցուցնեն կակդիին օգտակա-
 րութիւնն ու գործածութիւնը : Լուբիան խոտեղէն բոյս
 մ'է, անիկա բանջար մ'է, ելն : Հոս բանջար բառը կը
 ցուցնէ նոյն բոյսին ուտելի ըլլալը կամ օգտակարու-
 թիւնը . այսպէս հասկնալու է նաեւ միւս նախադա-
 սութեանց կամ խօսքերուն համար :

1. Դաս Գ: Խօսիլ առարկայից վրայ և հարցնել . Ո՞ր
 բուսոց սիզական կամ սիզաբոյս կ'ըսեն . որմնք են
 սիզաբոյսերը . մեր երկրին մէջ ուրիշ օգտակար բոյսեր
 չկայ . ձեզի ծանօթ օգտակար բոյսերէն մէկ բանին ը-
 սէք : Լուբիան ելն : Լաւ է որ այս դասի կրթութիւնը
 ուրիշ բուսոց վրայ խօսելով չերկարի, այդ բան շատ
 ետքն ընելու է :

2. Կրթութեանց համար հետեւեալ կերպով նախա-
 դասութիւններ շինել տալ, այսպէս, Յորենը սիզա-
 բոյս մ'է, անկէ հաց կը շինեն : Վերջապէս այս դա-
 սի առարկաները կրնան սիզաբոյս, ընդարեր, արմը-
 տիք, բանջար բառերու հետ խօսքեր շինուիլ:

1. Դաս Դ: Առարկայից վրայ խօսելէն յետոյ մետա-
 ղին վրայ ծանօթութիւն տալու համար ըսելու է թէ՝
 Թուակ կ'ըսուին անոնք որոնք կենդանեաց և բուսոց
 պէս ծնիլ, ապրիլ, մեռնիլ կամ բուսնիլ, ամիլ, չոր-
 նաւ չունին, այլ միայն իրենց կամ այլոց մասնիկներուն
 հետ միանալով կը խոշորնան և կամ ինչ որ են նոյն կը
 ման : Որմնք են ազնիւ քարերը . որմնք են հասա-
 րակ կամ բուն քարերը կամ ժայռերը . մեր կը գտնը-
 ուին . ասոնցմէ ինչ կը շինեն, որմնք են այրելի հան-
 քերը . մրոնք են հողերը, հեղուկ կամ օգակերպ հան-
 քերը :

2. Կրթութեանց համար նախադասութիւններ ընել
 տալ : Երկաթը մետաղ մ'է, անկէ կը շինեն գործիներ .
 անիկա կը գտնուի երկրիս խորը կամ հողին տակ :

Գ Հ Ո Ւ Խ Ե Ս Ո Մ Ն Ե Ր Ո Ր Դ

Մասն առարկայից

1. Դաս Ա: Խօսիլ և հարցնել թէ՝ Մարդուս մարմի-
 նը բանի զիսաւոր մասնաց կը բաժնուի . — Երեք,
 այն է զլուխ . բուն, անդամները, մեր կը գտնուի զլ-
 ուխիը — բունը — , անդամները . ինչ կան ասոնց վրայ
 կամ քանի մասեր ունին . որմնք են այդ մասերը ելն :
 Այս դասը այնպիսի առարկաներ կը պարունակէ իր
 մէջ, որոնք միշտ տղային աշքին տակ կիյնան, լաւ
 կը լինի մանրամասն և խնամօք խօսիլ անոր վրայ :

2. Կրթութեանց համար զանալան նախադասու-
 թիւններ շինել տալ մարդկային մարմնոյն մէն մի մա-
 սանց վրայ, զոր օրինակ . Աչքը տեսութեան գործա-
 րանն է, աչքով կը տեսնենք . Գլուխը մարմնոյն մէկ
 մասն է որ կեցած է բունին վրայ . Քիթը զիսուն մէկ
 մասն է, որ կեցած է երեսին վրայ : Այսպէս և մարմ-

նոյն միւս մասանց վրայ խօսքեր շինել տալ, և լն :

1. Դաս Բ: Այս եւս ըստ վերնոյն . միայն կենդան, ւոյն թէ ներքին և թէ արտաքին առարկաները (գործարանները) տղայոց աղէկ բայցատրելու է որ կարենան անկէ նախադասութիւններ շինել :

1. Դաս Գ: Առարկայից վրայ խօսելէ յետոյ վարժապետը պէտք է դիտել տայ որ թոշնոց կտուցը՝ կաթնատու կամ չորքոտանի կենդանեաց դունչին կամ կզակին տեղը, թեւերը՝ անոնց առջի ոտքերուն տեղը, փետուրները՝ մազերուն տեղը կը բռնեն . թըռչունք երբ կը շինեն իրենց բոյնը . ինչնված ինչնված շինուած են այս ինչ թոշունին բոյնը . ինչ գոյն ունի այս ինչ թոշունը . ինչ գոյն ունի այս ինչ թոշունին հաւկիթը . ինչնւ համար իրենց հաւկիթներուն վրայ կը նատին . քանի օր թուլս կը նատին . ձմեռը մր թըռչունք մեր երկիրը կը մնան և որինք կ'երթան, և լն :

2. Նախընթաց գասին պէս թոշնոց մէն մի մասանց վրայ նախադասութիւններ շինել տալ :

1. Դաս Դ: Նախընթաց գասերուն պէս խօսիլ և հարցնել . Ծառերն երբ կը կանաչին, — պտուղ — ծաղիկ երբ կուտան . մր ծաղիկները ճերմակ, կարմիր են . մր պտուղները անուշ, դառն, թթու, թթուաշ են . ինչ է միրգ կամ հատապտուղ մը, մսոտ պտուղ մը, կեղեւ մը, փոճեկ մը, կեղեւամաշկ մը կամ վերնամաշկ մը (պտուղին կանաչ կեղեւը կամ կպէճն), կուտ մը, կորիգ մը :

2. Կրթութեանց համար հետեւեալ կերպով նախադասութիւններ շինել տալ: Արմատը ծառին մէկ մասըն է, եւայլն :

1. Դաս Ե: Բատ վերնոյն խօսիլ և հարցնել թէ՝ ինչ նմանութիւն կայ ցորենի և ծառի մը բունին մէջ. ինչ տարբերութիւն կայ այս երկուքին մէջ . երբ կը ցանեն ցորենը . երբ կը տնկեն ծառերը :

1. Դաս Զ: Առարկայից վրայ խօսիլ :

2. Կրթութեանց համար նախ տղայոց պէտք է սորվեցնել մէկմէկու նման այլեւայլ չէնքեր, և ամէն մէկուն վրայ շինել տալ երկու նախադասութիւննէ բաղկացեալ խօսքեր, զոր օրինակ, Պալատը չէնք մ'է . իր գլխաւոր մասերն են մառանները, նկուղները, յարկերը, եւայլն, Յետոյ պէտք է սորվեցնել չէնքին մէն մի մասը հետեւեալ նախադասութիւններով : Ճակատը տանը մէկ մասն է, որ կեցած է դրսի կողմը, որուն վրայ կը տեսնուին դուռը, պատուհանները, քիւերը (ապահովութիւններ) :

1. Դաս Է: Խօսիլ և հարցնել . Ի՞նչ տարբերութիւն կայ դանակին և զմելիի մը մէջ . դանակ մը ինչ բանէ շինուած է . մվ է շինողը :

2. Կրթութեանց համար նախադասութիւններ շինել տալ ըստ վերնոյն :

1. Դաս Ը: Խօսիլ և հարցնել . Ինչնված կը շինուի զգեստ մը . մվ է շինողը . ինչ նմանութիւն կայ բաճկոնակի մը (էլէկ) և ներքնոցի (իւլէկ) մը մէջ . ինչ տարբերութիւն կայ այս երկուքին մէջ . այսպէս և ուրիշ զգեստներու վրայ հարցումներ ընել (*) :

1. Դաս Թ: Խօսիլ և հարցնել . Ո՞վ կը շինէ զիրքը . զիրք ծախողներն ինչ կ'ըսուին . մվ է կազմողը և լն :

2. Կրթութեանց համար նախադասութիւններ ընել տալ :

1. Դաս Ժ: Խօսիլ և հարցնել . Քանի երկվայրկեանը մէկ վայրկեան կ'ընէ . քանի վայրկեանը մէկ ժամ՝ կ'ընէ, և լն . Ժամանակ ցուցնող գործիքին ինչ կ'ըսեն :

2. Կրթութեանց համար ըստ Աշ. Դասազրքին նախադասութիւններ շինել տալ :

(*) Մարմին հանդերձից ըսելով կը հասկցուի անոր զիսաւոր կամ վերի մասը, այսինքն վզէն վար եւ սրունքներէն վեր :

1. Դաս ԺԱՅԻՆ: Խօսիլ և հարցնել . Ո՞ր գրամները պը-
ղընձէ — արծաթէ — , ոսկիէ են . որմնք են ընդունա-
կութեան , երկայնութեան ելն , չափերը :

2. Կրթութեան համար ըստ սովորականին նախա-
դասութիւններ շինել տալ :

Դիտող: Երկրորդ մասը անցնելէ առաջ պէտք է նա-
խընթաց մասի դասուց վրայ լաւ մը քաղուածական
կրթութիւններ ընել :



ՄԱՍՆ Բ.

ՑՈՑԿՈՒԹԻՒՆ ԿԸՄ ՈՐՊԻՍՈՒԹԻՒՆ ՇԻՇՐԿԱՑԻՑ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Առարկայից երկրաշախական ձեռնըը

Վարժապետը այս մասին մէջ առարկայից երկրա-
շախական ձեւերը տղայոց սորվեցնելու համար բաւա-
կան է որ զանոնք ցուցնէ կամ զրատախտակին վրայ
գծելով անուններն ըսէ , և ասոնցմով լեզուի և զրա-
ւոր կրթութիւններ ընել տայ:

1. Դաս ԱՅԻՆ: Նախ ցուցնել ուղիւ գծեր և անոնցմով
նախադասութիւններ շինել . Սեղանին եղերքը ուղիղ
գիծ մ'է , եւայլն : Հարցնել . Ըսէք ձեր տեսած ուղիղ
գծերը : Յետոյ պէտք է տղայոց բացատրել ուղիւ , հո-
րիզնական , կոր , իսոպէ գծերու դիրքը , և անոնցմով
նախադասութիւններ շինել տալ , զոր օրինակ , Սեղա-
նին եղերքը հորիզոնական գծեր են . սեղանին ոտքե-
րը ուղղաձիգ գծեր են : Գտէք կոր , զուգահեռական
գծեր : Այս դասի առարկան այնչափ պէտք է կրկնել
մինչեւ որ տղայք աղէկ մը հասկնան գծերուն և այն
բառերուն իմաստը՝ որոնցմով կը բացատրուին այդ
գծերը :

2. Դաս ԲՅԻՆ: Ցուցնել շատ մը անկիւններ , և նախա-
դասութիւններ ընել տալ , զոր օրինակ , Քարետախ-
տակս չորս անկիւն ունի : Ցուցէք առարկաներ որ
3, 4, 5, 6 անկիւններ ունենան : Ցայտնի է որ տղ-
այք ասոնց ամէնը չպիտի կարենան գտնել , միայն
անոնց հասկցնելու է թէ առարկաներէն շատը չորս
անկիւն կ'ունենան : Սուր , ուղիւ , բուռն անկեանց

տարբերութեան վրայ խօսիլը յետաձգելու է : Եռանշ
կիւն մը գծել և հարցնել . Եռանկիւն մը քանի կող ,
քանի երես ունի . այդ կողերը կ՞մը թէ ուզիլ գծեր են .
Կողերը հորիզոնական , ուղղաձիգ թէ խոտոր են . այդ
կողերը իրարու զուգահեռական են ; Նոյնպէս քառա-
կուսի մը գծել , անոր յատկութիւնները բացատրել և
հարցնել . Քառակուսին քանի անկիւն ունի . ասոնք
իրարու հաւասար են թէ ոչ . Իրչափ կող ունի . Կո-
ղերն իրարու հաւասար են թէ ոչ . ասոր կողերը ու-
ղիղ թէ կոր գծերէ շինուած են . ասոնք զուգահեռա-
կան են թէ ոչ . Բնչ զիբք ունին : Տղայք այս ամէն
հարցմանց պատասխանելէ յետոյ՝ իբր բովանդակու-
թիւն դասին թէ բերանացի և թէ գրաւոր հետեւեալ
նկարագրութիւնն ընելու են . « Քառակուսին չորս հա-
ւասար անկիւն և չորս հաւասար կողեր ունի . Կո-
ղերն ուզիլ գծերէ կաղմեալ և իրարու զուգահեռա-
կան են . ասոնց երկուքը հորիզոնական և երկուքը
ուղղաձիգ են » :

4. Դաս Գ: Ուղղանկեան մը յատկութեանց վրայ բա-
ցատրութիւն տալէ զինի ըստ նախընթաց դասերու
հարցումներ , նախադասութիւններ և իբր բովանդա-
կութիւն դասի նկարագրութիւնն ընել տալ :

1. Դաս Գ: Խորանարդ մը ցոյց տալ և հարցնել .
Խորանարդ մը որչափ անկիւն , երես ունի . ասոնք ի-
րարու հաւասար են թէ ոչ . Երեսներն ինչ ձեւ ունին .
որչափ կողեր ունի : Ըստ վերնոյն նախադասութիւն-
ներ և դասին նկարագրութիւնն ընել տալ . բայց բա-
ռանկիւնական հատուածակողմին համար վարժապե-
տը պէտք է ցուցնէ քառակուսի քանոն մը և ըսէ որ
ասիկա քառանկիւնական հատուածակողմէ (քառա-
կուսի խարսխով , կայ նաեւ եռանկիւնական , հնգան-
կիւնական , վեցանկիւնական ելն , խարսխով հատ-
ուածակողմեր) : Հարցնել . Այս հատուածակողմը քա-

նի անկիւն — կող — , երես ունի . կողերը հաւասա-
րապէս երկայն են . որ կողերն իրարու հաւասար են .
ասոր երեսները ինչ ձեւ ունին : Յետոյ վարժապետը
զիբք մը կամ տուփ մը առնելու և ըստ վերնոյն հար-
ցընելու է , բայց պէտք է զիտնալոր հոս ոչ մէկ երես
քառակուսի է , այլ ամենն ալ ուղղանկիւն են : Հարկ
չ'կայ ուղղանկիւն բառին վրայ հոս բացատրութիւն
տալ , բաւ է որ տղային ականջը անոր վարժի : Հար-
ցընել տղայոց որ ուղղանկիւնական հատուածակող-
մեր իրեն ցոյց տան :

4. Դաս Ե: Եթէ կարելի է վարժապետը դասարանին
մէջ գլան մը բերելով ցոյց տալու է ըսելով . Քանի
երես ունի . այս երեք երեսները ինչպէս են . տափակ
երեսները ինչ ձեւ ունին . կլոր երեսները հաւասար
են թէ ոչ . գլանը քանի ծայր ունի . նկարագրութեան
համար դասին բովանդակութիւնն ընել տալ : Հարցը-
նել տղոցմէ զիանաձեւ առարկաները , ըրջանակ մը գր-
ծել և հարցնել . Շրջանակը քանի անկիւն — կող — ,
ունի . պէտք է հասկցնել որ չըջանակ մը շատ պզտիկ
կողեր ունի , չըջանակ մը ինչ բանէ չըջապատեալ է .
տղոց ըսել տալ չըջանակաւոր առարկաներ , և նախա-
դասութիւններ շինել տալ : Գունտ մը ցոյց տալ և
հարցնել . Որչափ անկիւն , ծայր , երես ունի . գուն-
տին երեսն տափակ է թէ կոր . հարցնել տղոցմէ զըն
տաձեւ առարկաներ :



ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Քոյներ

1. Դաս Ա: Խօսիլ առարկայից վրայ և հարցնել . Հսկք քանի մը ձերմակ , սեւ , կարմիր , գեղին ևն , առարկաներ , և ասոնցմովնախադասութիւններ շինել տալ աշակերտի դասազրբին համաձայն : Այս դասը 2-3 դասի բաժնելը վարժապետին կամացը թողուած է :

2. Դիտող : Առարկայից ձեւին վերաբերեալ յատկութիւններէն յետոյ գոյները կուգան , զորս տղայք շատ դիրութեամբ կ'ըմբռնեն . այս զլառոն մէջ միայն նախնական և քանի մը շատ դործածական գունոց վրայ խօսուած է , ուստի վարժապետը ասոնց համար պիտի ունենայ թերթ մը կամ տախտակ մը , որոյ վըրայ նկարուած ըլլան զլխաւոր գոյները , և վարժապետը միայն այն առարկաներն իր քովն ունենալու է , որոնք իր խօսելիք գոյներն ունին :

ԳԼՈՒԽ ԵՐԲՌՈՐԴ

Առարկայից ուրիշ յատկութիւնները

1. Դաս Ա: Հարցում ընել . Անուշ , թթու , թթուաշ , դառն , կծու , կարծր , փափուկ , կակուլ , ծանր , թեթեւ , երկայն , կարճ , լայն ևն , առարկայից վրայ . Ի՞նչ բան երկայն է , ևն : Յետոյ անոնց տարածութիւնը բաղդատելու համար կրթութիւններ ընել տալ . Զիսուն մազը այծին մազէն կարճ է . գետը առուակէն լայն է , ևն . այս կրթութեան մէջ տղային դտնել տալու է առարկայից՝ տարածութեան կողմանէ իրաբամէ ունեցած տարբերութիւնը ինչպէս որ Աշ Գրքի մէջ

եղած խօսքերուն կէտերով պակաս թողուածը կը ցուցնէ , զորս լրացնել տալու է :

ԳԼՈՒԽ ԶԱՐԲՈՐԴ

Այլեւայլ առարկայից որպիսութիւնները

1. Դաս Ա: Խօսիլ առարկայից այլեւայլ որպիսութեանց վրայ և հարցնել . Տուն մը ինչպէս կրնայ ըլլալ : Մեր դպրոցը ինչ գոյն ունի հին թէ նոր է , ամեւը թէ խարիսուլ է , ևն . ինչնվ կը տեսնենք դպրոցի այս որպիսութիւնները ևն : Աչքերդ ինչ կը տեսնէր , — դպրոցին գոյնը և անոր որպիսութիւնները — . Ավ չի տեսներ — կոյրերը — : Պօղոսին տունն ինչպէս է , ևն . այսպէս տղայոց ծանօթ տուներու վրայ այլեւայլ հարցումներ ընել :

2. Դաս Բ: Հարցնել . Ուրիշ ինչ առարկաներ կրնան փոքր կամ մեծ , խոնաւ կամ չոր , բաց կամ գոց ըլլալ : Ի՞նչ հասկցնել կ'ուզենք երբ առարկայի մը համար կ'ըսենք թէ կարմիր է : Ե՞րբ կ'ըսենք թէ քառակուսի է . Երբ կ'ըսենք երկար է , ըստ այսմ կրթութիւն ընել տալ թէ բերանացի թէ գրաւոր :

3. Դաս Գ: Խօսիլ և հարցնել . Ի՞նչ տարբերութիւն կայ արահետի մը , ուղիի մը և շաւիդի մը մէջ : Ցուցընել քանի մը շաւիդ , ուղի , արահետ կամ պողոտայ որք ծանօթ են տղայոց , յետոյ բերանացի և գրաւոր կրթութիւն ընել տալ ըստ վերնոյն :

4. Դաս Դ: Խօսիլ և հարցնել . Ո՞ր առարկաները քառակուսի , հարթ , անկիւնաւոր , շեղ , եւայլն են . ինչէն կը շինեն սեղաններ , կրակարաններ , պնակներ . մեր հր զգայարանքովը կը ճանչնանք առարկայից գոյնը , ձեւը , եւայլն յատկութիւնները . — աչքով , ձեռքով , ականչով — : Ցուցնել աթոսի մը , հան-



գերձադարանի մը , դանակի մը , պնակի մը , կացինի մը եւայլն յատկութիւնները :

4. Դաս Ե: Խօսիլ և հարցնել . Բոլք գնտածեւ , ձուածեւ , ոսպնածեւ , կոնածեւ , սրտածեւ առարկաներ : Ի՞նչ տարբերութիւն կայ ըրջանակաւոր և զնտածեւ առարկայից մէջ , եւայլն : Վարժապետը պէտք է առնց տարբերութիւնը հասկցնէ , ցուցնելով բուն առարկան կամ անոր պատկերը գծելով :

4. Դաս Զ: Խօսիլ առարկայից զանազան որպիսութեանց կամ յատկութեանց վրայ , այսինքն՝ ըսել թէ օրէլ (առարկան) կրնայ ըլլալ ցուցութիւն), խոնաւ , չերմ , եւայլն . յետոյ անոնցմով խօսքեր կազմել տալ : Զոր օրինակ , Զիւնը ճերմակ է . օդը խոնաւ է . ամպը թանձը է , եւայլն :

Դիտող : Ածականի մը (առարկային որպիսութիւնը ցուցնող) վրայ տղայոց տեղեկութիւն տալու համար լաւ կը մինի որ նոյն յատկութիւնը կամ որպիսութիւնը ունեցող շատ մը առարկաներ ցոյց արուի :

4. Դաս Ե: Խօսիլ և հարցնել . Ի՞նչ է ժամանակը , եղանակը . — օդը երբ կը մնասէ մարդոց . օդը երբ խոնաւ և մնասակար է : Որչափ որ կարելի է կարձ հարցերով դանել տալ տղայոց իր ուզած պատասխանը զոր օրինակ . օդն ինչպէս է . — օդը խոնաւ է : Այսօր օդն ինչպէս է . — այսօր օդը խոնաւ է : Բատ այսմ խօսքեր շինել տալ :

4. Դաս Ը: Խօսիլ և հարցնել . Զուրն երբ կը սառի . Երբ կը լինի ցուրտ , տաք , պղտոր , շարժուն . խմելու ջուրն ինչ է . Ջոյ պէս ուրիշ հեղուկներ ալ կան . լը ճի ջուրն ինչպէս է . — գետի — , աղբիւրի — , հորի , — ջրամբարի ևն . փարչի ջուրն ինչպէս է . — զովէ . և ըստ այսմ նախադասութիւններ կամ խօսքեր ընել տալ : Նոյնպէս հողին վրայ հարցումներ ընել . Ուր կը գտնուին չոր , խոնաւ , բերրի , աւազոտ հողեր կամ

գետիններ . մը երկիրը գետնախնձորի , առեւոյտի կը յարմարի . գէշ երկիր մը կամ արտ մը ինչպէս կ'աղէկնայ . պարտիզի , արօտի , բանջարանոցի մէջ հողն ինչպէս է . և ըստ այսմ խօսքեր շինել տալ :

4. Դաս Թ: Խօսիլ մետաղաց ընդհանուր յատկութեանց վրայ և հարցնել . Ոսկին ինչպէս է . ոսկին գեղին , ծանր , տարածական , փայլուն և թանկազին է : Նականական գատ առարկային ամէն մէկ յատկութեամբը . օրինակ , Ոսկին գեղին է . ոսկին տարածական է , եւայլն : Յետոյ առարկային յատկութիւնը ցուցնող բոլոր բառերով միասին խօսք մը կազմել տալ , ինչպէս որ վերեւը զրուած հարցման պատասխանով շինուած է :

4. Դաս Ժ: Խօսիլ և հարցնել . Կաշին ինչ բանէ կը շինուի կամ կը պատրաստուի . որննք կօշիկներու տակին լաւ կուգան և որմնք երեսին . կօշկակարներէն զատ մը արհեստաւորը կաժի կը գործածեն : Պէտք է նաեւ ցուցնել կատարն , չուխային , մագաղաթին , թղթին յատկութիւնները կամ որպիսութիւնները : Ո՞ր ծառերը տոկուն , կակուղ , թեթեւ , ճերմակ են : Շինել տալ այնպիսի խօսքեր՝ որոց մէջ պիտի երեւնայ փայտին յատկութիւնը , անոր ինչ բանի գործածուիլը . զոր օրինակ , Տօսալիը գեղին և կարծր փայտ մ'է . անկէ կը շինեն սանտր , գանակի կոթ , եւայլն :

4. Դաս Ժ.Յ: Խօսիլ և հարցնել . Բոլք այնպիսի յատկութիւններ (ածական) որ կրնան ծառոց յարմարի : Հոս հարկ է վարժապետին ծառի մը մասերը հետղէետէ ցուցնել և անոնց մէկ քանի յատկութեանց վրայ խօսիլ և հարցնել . Ուրիշ մը առարկաները կը ճանչնաք որ ուղիղ , խոտոր , հորիզոնական են . մը ծառոց բունը զլանածեւ , ճեղքած , կեղեւաւոր է . Ճեռ-

քով հորիդոնական , ուղղաձիգ , խոտոր գծեր քաշեցէք . մը ծառոց ձիւլերը հորիդոնական , ուղղաձիգ , եւայլն են : Վարժապետը տերեւներ ցոյց տալով նախանոնց գոյնն ու ձեւը տղայոց դիտել տալու է . յետոյ հարցնելու է թէ՝ Այս տերեւը որ ծառին կը վերաբերի . ուրիշ մը ծառերը այդպէս տերեւ ունին . այս տերեւին և այն տերեւին մէջ ինչ տարբերութիւն կայ : Պատուիրել աշակերտաց որ սրտածեւ , եւայլն տերեւներ բերեն . այս կերպով կրթութիւնն աւելի փորձառական կը լինի . նաեւ տղայոց ծանօթ եղող ծառոց և բուսոց յատկութիւններով նախադասութիւններ շինել , զոր օրինակ , Բարտին՝ երկար , ուղիղ , ձիւլաւոր , մութ կանաչագոյն է : Կաղամբը՝ լեցուն , կանաչ կամ կապուտագոյն է . վերջապէս դասերն պիտի շարունակուի՝ այլեւայլ բուսոց արմատներ , բուներ , ձիւլեր , տերեւներ , ծաղիկներ . պտուղներ առնելով և բերանացի ու զրաւոր կերպով անոնց յատկութիւնները ցոյց տալով :

4. Դաս ԺԲ: Խօսիլ և հարցնել . Մեղուք ինչ տեսակ կենդանիներ են . օդտականը են . ինչու կը թռչին . մւր կը գտնեն իրենց մեղքը . մւր կը շինեն իրենց մեղքը . քանի տեսակ մեղու կայ փեթակին մէջ : Այսպէս հարցունելու է մրջինին , ճանձին , թիթեռնիկին , պիծակին , բուփին և այլոց վրայ . Ի՞նչ տարբերութիւն կայ կարմրախայտի մը և օծի մը մէջ . խօսիլ գորափին , մողէզին , ենքեղէսին ; գայլաձուկին ևն վրայ . հարցնել . Բաղն ինչ տեսակ կենդանի է . բադին ու հաւին որ յատկութիւնները ձեզի ծանօթ են . բադն ինչ կ'ընէ որ հաւն անոր չի կընար նմանիլ . նոյնպէս խօսելու է ծանօթ թռչնոց վրայ . հարցնել , Շունն ինչպէս կենդանի է . որննք են այն յատկութիւնները (ածականները) որ իր մարմնոյն կը վերաբերին . որննք իր իմացականութեանը (խելքին) կը

վերաբերին . այս ածականները գոյականի դարձնել . ինչպէս , մեծ (ածական) , մեծութիւն (գոյական) , չար , չարութիւն . խեռ , խեռութիւն . նոյնպէս նկարագրել տղայոց ծանօթ քանի մը չուներ , աղուէսը , գայլը , առիւծը , ևայլն :

4. Դաս ԺԳ: Խօսիլ գորոցականի մը լաւ ու գէշ յատկութեանց վրայ , ածականները գոյականի դարձնել ըստ վերնոյն . Որննք են տղայի մը լաւ , գէշ յատկութիւնները . այդ ածականներով թէ եղակի թէ յոքնակի խօսիլ շինել տալ և իրենց գատումը լաւ կամ ֆէլ բառով բացատրել տալ խօսին կամ նախադասութեան վերջը փակագծի մէջ՝ կամ ո զնելով . օրինակի համար . Ծոյլ տշակերտը իր դասը չի պատրաստեր (գ) . աշխատասէր աշակերտները իրենց վարժապետաց և ծնողաց սիրելի են (Լ) :

4. Դաս ԺԴ: Խօսիլ մարդուս մարմնական և բարոյական յատկութեանց վրայ . ածականները՝ գոյականի դարձնել , և հարցնել . Որննք են լաւ կամ գէշ յատկութիւնք . ինչ են մողութեան հետեւանքը — : Վարժապետը եթէ կամի կընայ այս դասի վրայ համառօտ բարոյական մը խօսիլ տղայոց , ցուցնելով մուլութեան գէշ հետեւանքները և առաքինութեան բարի հետեւանքները եւայլն : Բերանացի և զրաւոր կրթութեան համար նախադասութիւններ ընել տալ :

4. Դաս ԺԵ: Խօսիլ արհեստաւորի և ընտանեաց վրայ . յետոյ երեք կերպ առանձին առանձին թէ բերանացի թէ գրաւոր նախադասութիւններ շինել տալ . որոց առաջինը պիտի լինի հաստատեկան , երկրորդը հարցական , երրորդը լարմացական , որոցմով կը հասկցուի մարդուս մտածութեան երեք կերպը : Սոյն նախադա-

սութեանց սկիզբը էլեառէր , վերջը վերջութեառ դնելու է .
այսպէս հասկնալու է նաեւ այլոց համար . բացի այն
խօսքերէն , որոնք երկու կամ աւելի նախադասու-
թիւններէ կազմեալ են , անոնց ամէն մէկուն առջե-
ւը սրար և խօսքին աւարտը վերջութեառ դնելու է , և վր-
բանին ըստ պատշաճի իրենց հարցական կամ զարմա-
ցական եւայլն նշանները :

ՄԱՍՆ Գ.

ԱՌԵՐԿԱՑԻԾ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

~~~~~

## ԳԼՈՒԽ ԱՌԵՋԻՆ

Թվաւոր գործողութիւնը անձանց եռ իրաց

1. Գաս Ա: Խօսիլ . եղակի և յոքնակի ամէն գէմ-  
քով կրթութիւններ ընել տալ : Խօսքերը զանազանելու  
համար վարժապետք կրնան աւելցնել բայերուն հետ  
նաեւ իրենց խնդիրներն եւս , որք շատ բնական կեր-  
պով լինելու են . զոր օրինակ . ես կը տեսնեմ աչքով .  
դու կը լսես ականջով . նա կը չնչէ իրիկուան օդը ելն .  
հարցնել . ի՞նչ կ'ըսուին աչքը , քիթը , լեզուն ելն . —  
զգայարանք : Նոյնպէս հետեւեալ կերպով խօսիլ կամ  
նախադասութիւններ շինել տալ . Աչքերը կը տեսնեն .  
ականջները կը լսեն , ևայլն :

Բոլոր այս կրթութիւնք սահմանականի ներկայ ժա-  
մանակով պիտի լինին :

Դիտող: Պէտք է գիտնալ որ ուսման այլեայլ ձիւղերը  
միշտ իրարու նեցուկ կամ օգնական պիտի լինին , այ-  
սինքն ընթերցանութիւնը պիտի օգնէ զրութեան ,  
զրութիւնն ալ ընթերցանութեան : Խնչպէս որ ընթերցա-  
րանը կը գործածուի լեզուի և մասամբ իւիք քերակա-  
նութեան հիմունքը դնել տղային մտաց մէջ , նոյնպէս  
ալ իրազիտութիւնը անզգալաբար կ'օգնէ թէ լեզուին  
թէ քերականութեան թէ զրութեան և թէ միւս ձիւ-  
ղերուն , ինչպէս և մարդկային կենաց վերաբերեալ  
զանազան ծանօթութեանց : Ուստի պէտք է որ բոլոր

այս ճիւղերը և մարդկային բոլոր կեանքը օգտին փոխադաբար ուսման ամէն մէկ ճիւղէն :

Այս մասին մէջ նախ՝ տղայոց աւելի ծանօթ եղող այն գործոց վրայ խօսուած է, որոնք յառաջ կուզան շատ անգամ սովորական կենաց մէջ. յետոյ զանազան առարկայից և անձանց գործողութիւններու վրայ : Ինչպէս որ նախընթաց մասերուն մէջ տղան ամենէն հասարակ կամ ծանօթ առարկայից և անուանց յատակութիւնները սորվելէն զկնի անցած է մասնաւոր առարկայից կամ անոնց յատկութեանց, նմանօրինակ պիտի յառաջանայ նաեւ այս մասին մէջ :

4. Դաս Բ: Խօսիլ և կրթութիւն ընել տալ ըստ վերի դասուն, միայն թէ այս նախադասութիւնները սահապառնի ժամանակով ընել տալու է: Ամէն մէկ բայի վրայ կրնայ վարժապետը 1-2 կամ աւելի խօսքեր ընել տալ:

4. Դաս Գ: Խօսիլ և սահ. կատարեալով խօսքեր ընել տալ. զոր օրինակ, ես զիրքս գտայ, ևլն: Խոնարհել մէկ երկու բայ, և յետոյ մէկ երկու խօսքեր ընել տալ անոնց վրայ :

4. Դաս Դ: Խօսիլ և սահ. անկադար ու կադարեալ ժամանակներով կրթութիւն ընել տալ թէ խօսուն և թէ զրաւոր, (Տես Աշ զիրք, երես 68. Դաս Դ.):

4. Դաս Ե: Նոյն ըստ վերնոյն . միայն թէ կրթութիւնք յաբակադրով (այսինքն անցեալ գերբայն էական բային չետ խոնարհած) և ապառնիով ընել տալ :

Դաս Զ: Նոյն ըստ վերնոյն . միայն կրթութիւնք անցակադրեալ և ներկայ ժամանակներով ընել :

Դիտող: Միհեւնոյն բայով շատ մը խնդիրներ ընել և ուշ դնել տղայոց զտած օրինակներուն, որոց համար պէտք է զիրենք քաջալերել, վասն զի տղայք որչափ որ ըրած զիւտերնուն համար վարժապետէն քաջալերուին, նոյնչափ ալ կը չանան աւելի յառաջադիմէլ իշրենց դասերուն մէջ. այս բանը կրնայ տղայոց միտքը զարգացնելու լաւագյուն միջոցներէն մէկն ըլլալ :



## ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴԻ

Քործողութիւնը այլեւսայց ամձանաց, կեմդամենաց և՛ առարկայից

4. Դաս Ա: Այս երկրորդ զիսուն մէջ կրթութիւնք կրնան զանազանութիւն երեք կերպով՝ նախ պարուն, հեռաւ բայերէն յետոյ պէտք է անորուշ զերբայով կրթութիւններ ընել տալ. զոր օիկինակ, Տղան գպրոցին մէջ պարտի կարդալ, զըել, ևլն. տղան կրնայ գպրոցէն գուրս ուտել, խմել: Երկրորդ, միեւնոյն կրթութիւնը կրնայ առանց պարուն, և ինաւ բառերն գործածելու ամէն մէկ բայը սահ. ստորադասականի ևլն. ժամանակներով մէկ կամ ուրիշ անձերու վրայ եղակի, յոքնակի նախադասութիւններ ընել տալ. զոր օրինակ, Դպրոցին մէջ աշակերտը կը կարգայ ևլն. տղայք զըպրոցին մէջ կը կարգան ևլն: Երրորդ ամէն մէկ բայի վրայ այնպիսի նախադասութիւններ ընել տալ որ տըրուած տեղեկութեանց համաձայն կրնան իրարմէ տարբերել. այսինքն, պէտք է որ դասատուն աւելցնէ գըլլաւոր նախադասութեան վրայ ժամանակի պարագայ ցուցնող խօսք մը. զոր օրինակ, Տղան կը կարգայ քանի որ գպրոցն է. տղաք կը խաղան երբ գպրոցէն գուրս են: Ահա այս տեղ պատ կը կարդան զլիսաւոր նագուրտ են:

խաղասութիւն է . + անէ որ դպրոցն լն խօսքը զլիսաւոր նախաղասութեան ժամանակի պարագայ ցուցնողն է : Նոյնը բնել յաջորդ դասուց համար :

4. Գաս Բ: Դասաւորել գործաւորները իրենց բանած կամ աշխատած գործոց համաձայն և հարցնել . Որինք կը բանին երկաթ . Բնչ կ'ընեն այս գործաւորները . մը գործաւորք փայտ կը բանին , և Բնչ կրնան ընել , եւայլն հարցումներ ընել , և ամէն մէկ գործողութեան նպատակը ցուցնել նպատակի պարագայով մը . զոր օրինակ : Դարբինը կը փէտ , երկաթը տաքցնելու համար . նա կը մըծահարէ , զայն տարածելու համար , նա կը դարբնէ զայն ( այդ գործերը կ'ընէ ) երկաթը չինելու ( որ եւ իցէ ճեւկի մը բերելու ) համար :

4. Դաս Գ: Խօսիլ և կրթութիւն ընել սահ ։ Կատար-  
եալ ժամանակով սեսի խնդրոյն հետ ։ չէզոք բայերը  
կամ մէզզի թողելու և կամ իրենց յարմար ուրիշ խըն-  
դիր տալու է ։ զոր օրինակ, Պետրոսն այսօր իր ար-  
տին մէջ աշխատեցաւ, եւայլն : Երրորդ գէմքի տեղ  
ուրիշ գէմքեր ալ գործածել : Տղայոց գասաղքին մէջ  
կէտերով բաց թողուած տեղերը լեցնել տալ խնդիր-  
ներով :

1. Գաս Դ: Նոյն ըստ վերնոյն . միայն թէ հայր բառին տեղ կրնայ քոյր , ծառայ , տանտիկին բառերը գործածել և ուհ . անկատար և ապառնի ժամանակով կրթութիւններ ընել տալ առարկային և տեղւոյ պարագային հետ : Պէտք չէ տղային ըսել առարկան և պարագան , այլ հարցնել տղային . Հայրդ կամ մայրդ Բնչ կը լնէր , հւր , բըր կ'ընէր (այս ինչ բաննը) : Վարժապետը պիտի ըսէ . Մայրդ կը կարէր . յետոյ հարցնելու է . Ի՞նչ կը կարէր , բըր , հւր կը կարէր : Տղան այս հարցմանց պատասխանելէ զկնի պէտք է վարժապետը խօսքը իր առարկայօվք ժամանակի և տեղւոյ պարա-

գայովը լրացնելու համար նորէն հարցնէ տղային, Ուրեմն մայրդ ի՞նչ կ'ընէք . — Մայրս երեկ պարտէ զին մէջ շապիկ կը կարէք :

Դիտող : Որ եւ է նախադասութեան կամ խօսքի մը  
առարկան , ժամանակի , տեղւոյ եւայլն պարագաները  
հասկցնելու համար պէտք է վարժապետը Ե՞րբ , ՞ո՞ւ .  
ի՞նչ՞ո՞ւ , ՞ո՞չ , ի՞նչ՞ո՞ւ , ի՞նչ՞ո՞ւ , ի՞նչ՞ո՞ւ , ՞ո՞ւ ի՞նչ՞ո՞ւ ,  
ո՞ւ ի՞նչ՞ո՞ւ բառերէն միոյն կամ մի քանիով հարցումներ  
ընել :

4. Գաս Ե: Մահմանական ներկայ և անցեալ կատարեալ ժամանակներով և որպիսութեան, պատճառի կամ նպատակի պարագաներով կրթութիւններ ընել տալ, և բայերու եղանակներու ժամանակները լրացնելու համար կրնայ քանի մը խօսքեր ալ գերակատարով ( անցեալ դերբայն էական բային անկատարով լծորդած ) ընել տալ . զոր օրինակ, Միհրան իր դասը լաւ կը կարդայ . ահա այս խօսքին մէջ լաւ բառը կը ցուցնէ որպիսութեան պարագան :

4. Գասն Զ: Ըստ վերնոյն . վարժապետը պէտք է իր ուղած խնդիրովը խօսքեր և բայերէն անուններ շինել տայ . զոր օրինակ , Պահել , պահ , պահակ , պահող , պահապան , եւայլն . Տղայք իրենց լեզուն լաւ հաս կընալու համար այս կրթութիւնը ըստ իս ամենէն օգտակարն է : Ստորադասականի ժամանակներով խօսքեր շինել տալ :

#### 4. Դաս է: Նոյն բառ վերնոյն :

Դիտող : Այս մասին մէջ տղայք բայերու եղանակաց  
ամբողջ ժամանակներով ու տեղւոյ , ժամանակի , որ-  
պիսութեան եւայլն պարագաներով խօսքեր կամ նա-  
խադասութիւններ շինելու վարժուելու են :

# ՄԱՍՆ Դ.

ՆԿՐԸԳԻՌՈՒԹԻՒՆ ԸԲԸԲԿԱԾԻՑ



## ԳԼՈՒԽ ԸՆԹԱԶԻՆ

Առնեստակամ առարկաց

1. Դաս Ա.: Այս նկարագրութեան մէջ այնչափ կը թիւ է տղայները մինչեւ որ կարող լինին առանց դժուարութեան զայն ընելու : Նոյնպէս ըսելու է որ քանոնը ոչ միայն դպրոցի առարկայ մ'է այլ և կահ մ'է, որ կընայ գործածութիւն գրասենեակներու և ուրիշ տեղեաց մ'չ : Պէտք է դիտել տալ որ ամէն բանոն փայտէ չը լինիր . երկաթէ, արոյրէ, արծաթէ քանոն ալ կայ . Նոյնպէս իրենց ձեւերն ալ տարբեր է : Այս դասին մ'չ նախ՝ մասնաւոր քանոնի մը, յետոյ ընդհանուր քանոնաց (այսինքն նախ տեսակի ապա սեռի) նկարագրութիւնն եղած է . այսպէս է մինչեւ Փ. դասը :

Հետեւեալ պարզ առարկաներն ալ մի եւ նոյն կերպով կրնան նկարագրութիւն . +ուր ՔԵՂ, ՔԱՐԱՀԱՆ, ՅԱՀ, ՊԱՅԹԹԱԿ, Եւայլն :

Դիտող : Այս մասն ալ առարկայից շարագրութեան նկատմամբ տակաւին կրնայ օգտակար լինիւ 9-10 կամ աւելի տարիք ունեցող կամ նախակրթարանի առաջին կարգի տղայոց համար :

Ժամանակն է որ տղայոց նախընթաց երեք մասանց մ'չ ստացած ծանօթութիւնները իրենց օգտակար ընել . մինչ ցարդ տղայք իրենց ներկայացուած առարկաներուն միայն արտաքին կերպարանքը դիտած էին, և այնու միայն բառեր և նախադասութիւններ շինելու

վարժած էին . բայց հիմա պէտք է որ խորհին իրենց ներկայացած առարկաներու վրայ և յայտնեն իրենց դիտողութիւնը, այսինքն պիտի սկսին շարագրութեան պարզ և բնական կերպով մը յետագայ ծրագրոյն համեմատ ( \* ) :

1. Յուցնել առարկային սեռը ( դասաւորութիւն, սահման ) :
2. Առարկային մասերը :
3. Առարկային յատկութիւնները, այսինքն . Ա. ընդհանուր յատկութիւնը, Բ. անոր մասանց յատկութիւնները :
4. Առարկային և իր մասանց բնութիւնը ( փայտէ, բարէ, ելն, ըլլալը ) :
5. Առարկային օգտակարութիւնը կամ վնասակարութիւնը ( իր կամ գործածութիւնը ) :
6. Առարկան շինող գործաւորը :

Յայտնի է որ ասիկա նոյն է նախընթաց երից մասանց գասերու հետ, ուստի սոյն վեց յօդուածէ բաղկացեալ ծրագիրը թէ ինքը վարժապետը աղէկ մը պիտի ընթոնէ և թէ նոյնը իր աշակերտաց մտքին մ'չ աղէկ մը տպաւորելու է ի զիւրութիւն շարագրութեան : Այս մասին մ'չ նախ արհեստի, յետոյ բնութեան և ապա խառն առարկայից վրայ խօսուած է, ամէն նընկարագրութիւն նախ մասնաւորի ( տեսակի ), յետոյ ընդհանուրի ( սեռի ) վրայ պիտի լինի : Աշակերտաց դասագրքին մ'չ եղած նկարագրութիւնը վարժապետաց կամ աշակերտաց համար իրը փորձ կամ օրինակներ են, որոց պիտի հետեւին աղտօրէն և ոչ

( \* ) Կրթութիւնը բերանացի եւ գրաւոր պիտի լինին, գրաւոր կրթութիւնը կրնայ նախ տախտակին վրայ ըլլալ, պէտք եղած ատեն կրնան առարկաները երկու կամ շատ մասերու բաժնովիլ, բայց կարևոր բանն այն է որ տղան խնամով եւ փոյթեռանդն աշխատելու վարժիլ :

ստրկաբար : թէեւ զգոյշ լինելու է մանրամասնութեանց մէջ մտնելով ծանրաբեռնելէ . այսու ամենայնիւ երբոր ինք աղէկ կերպով կրնայ բացատրել և տղայք կրնան զանոնք լւաւ հասկնալ , կամ թէ առարկայք արդէն ծանօթ են իրենց , կամ թէ նոյնը իրենցերկին մէջ գտնուելով կարող են անձամք տեսնել և դիտել , այն ատեն ազատ է վարժապետը մանրամասնութեանց մէջ մտնելու :

4. Դաս Բ: Վարժապետը հասարակ սեղան մը տղայոց առջեւ դնելով և ըստ ԱՀ Գրքին նկարագրելէ յետոյ՝ սեղանի այլ եւ այլ տեսակներու վրայ խօսիլ : Նմանօրինակ առարկաներ , անուա , անուանի , նէինուա , բաշխոց , եւայլն :

Դիտող : Ինչպէս ըստնք պէտք չէ մանրամասնութեամբ ծանրաբեռնել , այլ այնչափ կրթել զաղացմինչեւ որ դիւրութեամբ կարենան զրաւոր շարադրութիւն ընել :

4. Դաս Գ: Խօսիլ ըստ վերնոյն այլ եւ այլ տեսականկողնոց վրայ . Նմանօրին տկառարկայք , օրէնք , նըստարան , եւայլն :

4. Դաս Դ: Նոյն ըստ վերնոյն . Նմանօրինակ առարկայք , անուանի , անուանի , եւայլն :

4. Դաս Ե: Նոյն ըստ վերնոյն . Նմանօրինակ առարկայք , անուանի , հայելի , գրադատիտոնի , եւայլն :

4. Դաս Զ: Նոյն ըստ վերնոյն . Նմանօրինակ առարկայք Տունքը ( անոր ծակը , կամուրջը որ է ծակին բոլորի ուռած մասը , զլուխը , պոչը ) . անբաժ , հացէն , գերանուդի ( կրունկը , երեսը , իր կանակովը , բերանը , ծայրը , օղը , գօտին , կոթը ) , եւայլն :

4. Դաս Է: Նոյն ըստ վերնոյն . Նմանօրինակ առարկաներ , հնչան , կարսա , բաշխ , եւայլն :

4. Դաս Ը: Նոյն ըստ վերնոյն . Նմանօրինակ առարկայք , կասկէցէնի , Տունքակ , եւայլն :

4. Դաս Թ: Նոյն ըստ վերնոյն . Նմանօրինակ առարկայք , բանին , առբառ : Կանանց հանգերձներու վրայ խօսելը վարժուէեաց կը վերաբերի :

4. Դաս Ժ: Նոյն ըստ վերնոյն . Նմանօրինակ առարկայք , արտիչին , իոյք , եւայլն :

4. Դաս ՃԱ: Նոյն ըստ վերնոյն . Նմանօրինակ առարկայք , այլակ , բետական , վակէ ( ֆուրէկուն ) եւայլն :

4. Դաս ԺԲ: Նոյն ըստ վերնոյն . Նմանօրինակ առարկայք էրճէն , էլիւլէն , առլուր , եւայլն :

## ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴԻ

Բարդաստութիւն արդէն սորված առարկայից

4. Դաս Ա: Նախ երկու առարկայից նման մասերն ու յատկութիւններն , յետոյ աննման մասերն ու յատկութիւնները նկարագրել : Բաղդատել նստարանն ու մահճակալը . զիրքն ու տետրը :

4. Դաս Բ: Բաղդատել դանակ մ'եւ զմելին մը . գըգալ մ'եւ պատառաքաղ մը . կուժ , հնձան , հացի , լուացըրի տաշտ , սափոր , զորակ , եւայլն :

4. Դաս Գ: Նոյն . Բաղդատել շապիկ մ'եւ վերաբեր մը . զլիարկ մ'եւ խոյը մը . տափատ մ'եւ վարտիկ մը . դահուկ մը սայլի մը բալիսիրի վաշէի հետ :

4. Դաս Դ: Նոյն . քաղքին կամ գեղին մէջ երկու ծանօթ տուն գտնել և բաղդատել :

## ԳԼՈՒԽ ԵՐԲՈՐԻ

ՄԱՆՈՒԺ, ծաղիկը, պտուղը

Այս և հետեւեալ դասերու մէջ ոչ առարկային և ոչ իր տեսակին նկարագրութիւնը պիտի որոշուի, այլ բաւ է որ այդ առարկայք փոքր ի շատէ իրալու նման լինին (\*):

1. Դաս Ա: Նկարագրել կարկանդակը, լաւաշը, պաք-սփմաթը: Կաղինը, շագանակը: Տանձը, սալորը, դեղ-ձը, նուշը, եւայլն:

Դիտող: Առաջէն ցոյց տրուած վեց յօդուածէ ծրա-զրոյն պէս քանի մը դասերու մէջ մէկ երկու (4-6) յօդուածոց նկարագրութիւնը չէ եղած, մանաւանդ այն գոյացութեանցը՝ որոնցմով մարդ կրնայ ապրիլ, վասն զի ընկոյզին (առարկային) կամ իր մասանց բնութիւնը տղայոց հասկցնելը թէ դժուարին է և թէ ոչ այնչափ կարեւոր, իսկ անոր շինող կամ ստեղ-ծողն է Աստուած: ահա այս նկատմամբ դասին 4-6 մասերը ըստ ծրագրոյն նկարագրուած չէ, այլ անոնց տեղը կամ ուրիշ քան ըստուած է և կամ զանց առ-նուած է: որով դասերու վրայ դրուած թիւերը ճշդիւ-նոյն ծրագրոյն չեն համապատասխաներ, մանաւանդ 3 թիւէն ասդին ինչպէս որ այս դասին նկանակ եւայլն բառերու նկարագրութենէն կ'երեւնայ. ուստի դասա-տուք ազատ են ընական պատմութեան Բ. գլխոյն Պ. դասին պէս զայն ընել կամ ոչ:

(\*) Տնտեսութեան, իմա' դրամի պակասութեան համար շատ բա-ներ պակսեցած եւ շատ դասեր մէկ դասի վերածած ենք. մի-այն թէ այս վերջինները իրարմէ որոշելու համար Ա. Բ. Գ. գրերն իրը նշան դրած ենք, որով դասատուն կրնայ նոյնը 2-5 դասի բաժնել:

1. Դաս Բ: Նկարագրել շուշանը, նարինը, որոշումը :

1. Դաս Գ: Նկարագրել, 1. Զանդակին, բողին, բաղե-ղին, անեւաստին ծաղիկները: 2. Հրանունին, պուրին և բոլոր կտաւոր և կորիզաւոր պտղոց ծաղիկները: 3. Ծնէբեկին, առեւոյպին, լուբիային ելն. ծաղիկները: Ազատ է վարժապետը ասոնց տեղ իրեն ծանօթ ծաղկանց նկարագրութիւնն ընելու:



## ԳԼՈՒԽ ԶՈՐՅՈՒԹԻ

Բաղդատոնթինմ արդին ռևսած առարկայից

1. Դաս Ա: Բաղդատել, 1. Ոփիի պտուղն ու խոզ կաղինը. կաղինն ու շագանակը: 2. Կանթեղնիճը բո-զին հետ. անթառամը բաղեղին հետ: 3. Հրանունկը խնձորի ծաղկին հետ. կեռասի ծաղկիը պուտին հետ: Յայտնի է որ այս բաղդատութեան ատեն ասոնց իրա-կանը կամ պատկերները տղայոց առջեւ դնելը պատ-մելէն աւելի լաւ է:

## ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ ԱՐԵՎԻ

## Հանրային կարգ

4. Դաս ԱՅ Այս և միւս դասերու նկարագրութեան  
պէս իր մէջ հինգ բան պիտի պարունակէ : 1. Դա-  
սաւորութիւն : 2. Մասունք : 3. Յատկութիւն : 4. Գոր-  
ծածութիւն : 5. Իր գտնուած տեղը : Նկարագրել նման  
առարկայ, օդը կամ մթնոյորաք :

Դիտող: Բնական պատմութեան վրայ եղած այս առարկաները դեռ կընան իբրեւ շարադրութեան նիւթ տրուիլ այն տղոց որոց արգէն այդ մասին վրայ խօսուած է, և իրենք եւս յայդմ լառաջադէմ են :

4. Դաս Բ: Նկարագրել նման առարկաները պազէ՞ն,  
իւստաբ, իւսուստաբ, ևայն:

4. դաս զ: Նշյնպէս կելահու, բուսահու, կաղար, ուը-  
չին, ուի ևային:

4. Դաս Դ: Բաղդատել նման առարկաները ջուրն ու հանը . իվանովն ու բուռանովը . փիբատարն ու խոպտարը . հայետարն ու համեմեն . երկանն ու կապորը . կաղաքն ու արձանը , ևայն :

## ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՇԻ

## Բոհսական կարգ

4. Գաս Ա: Նկարագրել նման առարկաներ, դաշտեր, ավագներ, եւային:

4. Պաս Բ: Նոյնպէս շահքուկը, դժնիկը, գլխաւոր է:

4. Գաս գի Նոյնպէս (\*). Տորեւին, ելադը, հայութքեւին, բուլը, եւային:

4. Պաս դ: Նոյնպէս մշտը, ժայլութեա, շոշափութ, պահը,  
գլուխութեա, և այլն :

4. Դաս Ե: Նոյնպէս մ-ե-ր-յուբ, եղարքելը, շահուա-ի-ը,

4. Դաստիարակության մեջ առաջարկված է համապատասխան դաստիարակության առաջարկը՝ առաջարկային դաստիարակության մեջ:

4. Դաս է: Բաղդատել ընկոյզ ու հաղինը. կեռասէնին և դաշնանին. հակոչ ու վարդը. սիւտան ու լուսիկան, եւալլի:

ԳԼՈՒԽ ԵՐԵԱՐԴ

Կենդանական իսրա

4. Դաս Ա: Նկարագրել բնէշ, շատիչ, բաշխ, եւասոն:

4. Գասս Բ: Նոյնպէս ժանձը, մեղսոն, պէծակը, եւալլի:

(\*) Կրնայ Նկարագրութեան երկրորդ մասը , այսինքն բոյսին մասերու Թուռմը չընել , քանի որ տղայը զայն լաւ ստրված են , եւ անցնիլ բոյսին եւ իր մասանց որպիսութեան Նկարագրութեանն . Նշյանիս կրնայ ջրորորդ մասը՝ որ գործանաց ( organe ) պաշտօնին կամ գործունէութեան կը վերաբերի , չնկարագրել . այլ ընդհանրագիտ անցնիլ բոյսին օգտակարութիւնն ըստելու . Վերջի մասը , ինչպէս հանքերուն մէջ , բոյսին աճած տեղը կը ցուցնէ , այսպէս է եւ կենդանեաց մասին մէջ :

1. Դաս Գ: Նոյնպէս Շաղամարդը, անիւստութը, օյսահորը, նէպուկը, եւայլն :

1. Դաս Դ: Նոյնպէս Խողչը, կրեան, ժորու, եւայլն :

1. Դաս Ե: Նոյնպէս Ժածանը, կարմրախայտը, քառելը, ջանարը, խորակայուկը, եւայլն :

1. Դաս Զ: Նոյնպէս Ասբեկը, սպիզը, բարը, հաւը, ևլն :

1. Դաս Է: Նոյնպէս 1. Շատը, մուկը, խըրդը, նապատակը, աղուեսը, եւայլն. 2. Կովը, ովկարը, խողը, ևլն : Եւ բաղդատել ուրդը ճանձին, մողեան ու կարմրախայտը օյին, խառուն շան, յին եղան հետ, եւայլն :

Դիտող: Այս և միւս դասերուն մէջ կատուի, շան, ձիու, եւայլն պատմութիւններ ընել :



## ԳԼՈՒԽ ԶՈՐՈՐՈՒԹ

Մարդ

1. Դաս Ա. Բ. Գ: Հասկցնել մարդուս ներքին և արտաքին գործարանները, անոնց պաշտօնները, հոգին և իր կարողութիւնները, ընկերական վիճակը և անոր վերաբերեալ պարտքն ու իրաւունքները, եւայլն :

---

## ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Խառն առարկայք

1. Դաս Ա. Բ. Գ: Պէտք է 1. Ծանօթ արմտեաց պատրաստութեան, ցանուելուն, բաղուելուն վրայ տեղեկութիւններ տալ: 2. Նկարագրել գիւղը կամ քաղաքը, դաշտը, լեռը, եւայլն: 3. Պէտք է տղային վրամանցը, բարուցը, զբաղմանցը պարտականութիւններուն վրայ նոյնպէս խօսիլ:

# ՅԱԿԵԼՈՒՄԾ

ԽՐԱԳԻՑԵԿԱՆ ԳԸՍԻ ՈՒՐԻԾ ՕՐԻՆԱԿՆԵՐ

~~~~~

Ա. Հոհցիկ կամ ծծմբառ

Կը ճանչնաք ասիկա . — Այս, ատիկա լուցկի կամ ծծմբառ մ'է : Լուցկիները բոլորովին ինքիրենց շինուած կը լինին . — ոչ . — Ուրեմն ինչպէս ձեռք կը բերուեին ատոնք . — Մարդիկներ կան՝ որ ատոնք կը շինեն : Լուցկիի մը մէկ ծայրը միւս ծայրին պէս է . — ոչ : Մարմնոյն ամէն տեղը մի եւ նոյն կերպն է . — ոչ : Ասիկա ինչ է . (ձեռքը երկնցնելով) . — Ձեր թեւը : Թեւս մարմնոյս մէկ մասն է : Կրկնեցէք, թեւը մարմնոյն մէկ մասն է : Ուրեմն մարմինս ունի շատ մասեր : Ուրեմն լուցկի մը ինչ ունի . — Շատ մասեր : Այդ մասերը որհնք են . — Ծծումբն և փայտը : Ուրեմն լուցկիի մը տարբեր մասերը որհնք են . — Փայտը և ծծումբը : Ի՞նչ է ծծումբը . ասոր վրայ ձեզի պիտի խօսիմ . ծծումբը երկրիս խորէն կամ հողին մէջէն կը հանուի : Կրկնեցէք, ծծումբը երկրիս խորէն կամ հողին մէջէն կը հանուի : Ամեն բան՝ որ երկրիս խորէն կը հանեն, և բոյս չեն, կըսուին հանտ . ծծումբը հանք մ'է : Հիմա աղէկ նկատեցէք և ծծումբին վրայ ինձ բան մ'ըսէք . ինչ գոյն ունի . — Դեղին է : Միասին կրկնեցէք ծծումբը գեղին է :

(Վարժապետը զայն կրակի մէջ պիտի դնէ)

Ահաւասիկ անիկա կը վասի . ինչ կ'ըսէք անոնց որք կը վասին . — Այբեկ կամ վասեկի : Ուրեմն ծծում-

բը այրելի մ'է : Ասոր բողը թնչ գոյն ունի . — Բոցին գոյնը կապոյտ է : Կրկնեցէք, ծծումբը կը վառի կապոյտ բոցով : Երբոր ծծումբը կրակին մէջ զրի թնչ զգացիք . այսինքն՝ հոտ մը չառիք . — Ծծումբը գէշ հոտ մ'ունի . այն բաները որ հոտ կուտան, կ'սուին հոգուո՞ր : Բոէք ինձի մի քանի հոտաւոր բաներ . — Ծծումբը երբ որ վառի հոտաւոր է : Ինչնվ կը հասկը նանք կամ կը զիտնանք որ ծծումբը հոտաւոր է . — Մեր քիթովը : Ուրեմն քթով թնչ կ'ընէք . — Մեր բը թովը հոտ կ'առնենք : Ինչնվ զտաք կամ հասկցաք որ ծծումբը դեղին է . — Մեր աչքովը : Կրակը ծծումբին բան մը չներ . ուրեմն թնչ կ'ընէ . — Զայն կը հալեցընէ : Ուրեմն թնչ կ'ընէք այն ատեն ձեր աչքով . — Մեր աչքով կը տեսնենք : Կրկնեցէք, ծծումբը կրակին մէջ կը հալի . ծծումբը հանք մ'է որ գետնէն կը հանուի : Փայտը բոյս մ'է . կրկնեցէք, փայտը բոյս մ'է . մորկէ կ'ունենան կամ ձեռք կը բերեն փայտը . — Ծառէ մը : Լուցկիները թնչպիսի փայտով կը շինուին . — Լուցկիները կը շինուին եղեւին ծառոյն փայտովը : Հիմա քննեցէք այս փայտը, և անոր վրայ ինձի քանի մը բան ըսէք . — Անիկա կարծր և չոր է . անոր մէջը չենք կընար տեսնել . անիկա կոտրելի, թեթեւ և դեղին է : Կրկնեցէք փայտին այս տարբեր յատկութիւնները . — Եղեւին ծառին փայտը կարծր և չոր է . անոր մէջը չենք կընար տեսնել . անիկա կոտրելի է . իր գոյնը պայծառ դեղին է :

(Պարծապետը զայն կրակին կը մօտեցնէ)

Դուք կը տեսնէք որ անիկա այրելի է . թնչ տարբերութիւն կը տեսնուի ծծումբին և փայտին մէջ, երբ որ զայն կ'այրեմ . — Եաւի՝ ծծումբը կ'այրի կապուտ բոցով . — Այս . և կաթիլ կաթիլ կամ ըլթաձեւ վար կը թափի : Բայց երբ որ փայտը կ'այրի, թնչ կը լինի . — Մոխիր կը լինի : Հիմա կ'ուղեմ որ ձեղմէ մէկը լաւ

մը խորհի, և ինձ ըսէ թէ ինչնւ համար փայտն ու ծծումբը միասին ըլլալու են, լուցկի շինելու համար . — Նախ որ ծծումբը խիստ շուտ կը վառի : Ծծումբը մըշափ ժամանակ կ'այրի . — Շատ քիչ ժամանակ . ծծումբը հազիւ թէ մեր ճրազը կրնայ վառել . բայց փայտը աւելի երկար տաեն կը վառի . ասոր համար փայտն ու ծծումբը միասին կ'ընեն : Դուք ինձի ըսկը թէ լուցկիները մարդիկ կը շինեն . բայց ովէ որ ծծումբին ու փայտին կուտայ մեզի օգտակար եղող այդ յատկութիւնը . — Ամենաբարին Աստուած . այս, Աստուած է որ ամէն բան ըրած ու ստեղծած է . Աստուած է որ անոնց տուած է այն ամէն յատկութիւնները որ մեզի օգտակար են : Հիմա դուքք պիտի կըրկնէք ինչ որ լուցկիին վրայ ինձ ըսիք . — Լուցկի մը շինուած է փայտէ և ծծումբէ եւայլն, այսինքն ամբողջ դասին համառօտութիւնն ընել թէ ինք և թէ տղայք :

~~~~~

### Բ. Փողպատ (Cravate)

(Ուսուցիչը փողպատ մը ցուցնելով)

Կը ճանչնամք թէ ասիկա թնչ է . — (Ամեն կողմէ) Այս, այս, ատիկա փողպատ մ'է, թնչ սիրուն փոքրիկ փողպատ : Ես զիտեմ, թէ այս պղտիկ փողպատը ինչնւ համար ձեղի այնչափ համելի երեւցաւ . վասն զի գեղեցիկ գոյն մ'ունի, թնչ գոյն է . — Կարմիր : Այս, հրազդյն կարմիր : կարմիրը պա՞ր՞շ գոյն է, կը յիշէք անցեալ աւուր ձեղի ըսածս . երեք պարզ գոյն կայ . որննք են . . . ըսէք, Միհրան, որննք են պարզ գոյնները . դու չես պատասխաներ . դու չես զիտեր . ա . երաւ կը յիշեմ, անցեալ օր երբ ես կը բացատրէի, թէ ինչնւ համար արեւուն ծառագայթները այնչափ գեղեցիկ գոյներ կ'ունենան եկեղեցւոյ ապակիներէն ան-

ցած ատենը , դուն այն ժամանակ ընկերիդ հետ կը խաղայիր , ուրեմն կը պարտաւորիմ ուրիշին հարցնել . այնպէս չէ , Արամ , դու պիտի ըսես թէ որհնք են պարզ գոյները . — Կարմիրը , դեղինը և կապոյտը : Կանանչ գոյնը՝ որ խռովուն գոյնն է . ուրեմն պարզ գոյն մը չէ . — Ո՞չ , անիկա բաղադրեալ գոյն մ'է : Ի՞նչ գոյներէ բաղադրեալ է . — Կապոյտ և դեղին գոյներէ :

Դիտող : Որովհետեւ այս դասի առարկան գոյները չեն , ասկէ զատ տղային ուշաղրութիւնը դարձնողը բուրդին գոյնը չ'պիտի լինի , այլ անոր կրամառնինը , ուստի հարկ չէ որ ուսուցիչը անոր ( գունոյ ) վրայ կենալ և երկար խօսիլ :

( Գասատուն պիտի բանայ պատիկ փողպատը )

Հիմայ հիշ պիտի ըսէ թէ այս փողպատը Բնէ ձեւ ուսնի . — Ատիկա քառակուսի է : Եթէ ուզեմ լրֆել կամ խծպել իմ փողպատս չորս դիէն ( ամենքդ ալ զիտէք թէ Բնէ է լրֆել ), մը կողմը աւելի երկար պիտի լինի լրֆելու , և շատ ( աւելի ) թել պիտի գործածուի . — Մէկմէկէ աւելի երկայն կողմ չ'կայ , ամէնն ալ միաշափ են : Ինչու համար . — Վասն զի քառակուսիի մը չորս կողմերն ալ հաւասարաշափ են : Քառակուսիի մը չորս կողմերն հաւասարաշափ են , այսինքն չորս կողմերն ալ միեւնոյն երկայնութիւնն միեւնոյն լայնութիւնն ունին . — Այս : Լաւ , ուրեմն այս քառակուսին Բնէ բանէ շինուած է . — Ատիկայ կերպասէ շինուած է , ( այլք ) ատիկա բուրդէ շինուած է : Ամէնք բըդ ալ իբաւունք ունիք . որովհետեւ ասիկա կերպասնէ շինուած է և այս կերպասն ալ բըդէ է , միայն թէ այս բուրդը աւելի բարակ և աւելի գեղեցիկ է հասարակ բուրդէն , որով գուլպայ կը շինեն , տեսէք թելերը՝ որոնցմով ասիկա շինուած է :

( Գասատուն բրդէն քանի մը թել բաշել հանել եւ ցուցնելու է )

Այս ամէնն ալ թէլեր են՝ որ իբարու մէջ անցած գործուած են , յորմէ ձեւացած է հիւսուածքը . բռնեցէք , տեսէք , ըսելու և փողպատը անոնց ցոյց տալու է . ա , պէտք է զայն մօտէն դիտել , վասն զի թէլերը խիստ բարակ են . բայց ահաւասիկ ուրիշ հիւսուած մը՝ որոյ վրայ թէլերն աւելի դիւրաւ պիտի կրնաք որոշել :

( Գասատուն բրդէ հիւսուածքը առնելով՝ անոր տեղ խիստ խոշոր կտափ կտոր մը զնելու եւ ըսելու է )

Է՛հ ուրեմն , սիրելի տղաքներս . մեր փողպատը՝ ուրուն բարակութիւնը թերեւս զձեղ զարմացնէ , բայց զիտնաք որ բոլոր կերպասք գրեթէ այնպէս հիւսուած են , ինչպէս այս խոշոր կտաւը . ուրեմն պէտք չէ արհամարել ( վար զարնել ) այս խոշոր կտաւը , որ այնշափ օգտակար և այնշափ յարգի է . չէք հաւատար ըսածիս . . . բայց երբ հունձի ատենը դայ , և երբ ցորեն քաղել պէտք ըլլայ , այն ատեն սիրուն փողպատին մէջ կրնանք զանոնք ամփոփել , չէ որ թէ քիչ բան մը կրնանք անոր մէջ հաւաքել , և թէ վնասուելով , այնպէս չէ , յետոյ ալ բանի մը պէտք չ'գար . ուրեմն ամենն ալ հարկաւոր և օգտակար են իրենց գործածութեան համեմատ :

( Գասատուն այս առնելով օգտա բորվեցնելու է տղայոց առարկաները գնահատել ոչ միայն իրենց գեղեցկութեան նայելով , այլ մանաւանդ անոնց օգտակարութեանը . եւ ըսելու է )

Բըդէ կերպաս մը հիւսելու համար , ինչ որ պէտք է ընել , նոյնը կ'ընեն այս խոշոր կտաւը հիւսելու : Հիւսուած կերպաս մը կը կտրեն , կը ձեւեն , կը կարեն՝ անկէ հանդերձ շինելու համար . տափատ մը հանդերձ մ'է , շրջազգեստ մը , բաճկոնակ մը հանդերձներ

են, զիտէք թէ հանդերձները ինչ բանի կը դործածուին կամ ինչ օգուտ ունին. — Ասոնք մեզ հագնելու համար են: Նաեւ զմեզ ցուրտէն պահպանելու, վասն զի ձմեռը երբ որ անձրեւ կամ ձիւն կ'ուգայ և հովը կը փշէ, այն ատեն շատ պիտի նեղուէինք, եթէ չունենայինք ալէկ և տաք հանդերձներ. — Նոյնպէս տուն, կրակ (կ'ըսեն տղայք): Անշուշտ դուք կը տեսնէք թէ մրչափ բան պէտք է մեր կեանքը պահպանելու համար. վասն զի ուտելով ամէն բան չի լմնար. այլ պէտք է մարդուս հագնիլ և բնակիլ. որչափ աշխատութիւն, օգտակար բաներն ընելու համար. առանց հաշուելու այն գեղեցիկ բաները՝ զորս այնչափ կը սիրենք տեսնել: Տղաքներս, բնաւ առանց աշխատութեան բան մը չը լինիր և ոչ ալ ձեռք կը բերուի:

Դիտող: Այս գաղափարէն սկսելով վարժապետը իր փոքր աշակերտներուն պիտի հասկցնէ աշխատութեան հարկաւորութիւնը, առաւելութիւնները. նոյնպէս անոր արժանիքը. պիտի ըսէ թէ իրենց պարտըն ու երջանկութիւնը պիտի լինի որ մը իրենց ընտանեաց համար աշխատիլը. այժմէն իսկ կը պարտաւորին իրենց կարողութեան չափովը անոնց համար փոքրիկ ծառայութիւնները ընելու. և բանի մը պիտանի լինելու համար ունենալու են իրենց մէջ այդ դովելի դգացումը որ թէ բնական է տղայոց և թէ օրինաւոր:

Կը տեսնաք, տղաքներս, այս գոլպատին հիւսքը մրչափ նուրբ է. չօշափեցէք և պիտի զգաք որ անիշ կաթեթեւ է. անիկա չուխայի պէս ծանր և թանձը չէ, այլ փափուկ. մետաքսի պէս ողորկ չէ, և ոչ ալ հաստ կտաւի պէս խորտութորտ . . . այս ամէնը ինչպէս կը գիտնաք. արգեօք կերպասը տեսնելով կը հասկընաք անոր փափկութիւնը. աչքնվ կը դատէք անոր կամ թեթեւ ըլլալը. — Ո՛չ, այլ ձեռքով. այսինքն չօշափելով և զայն վերցնելով: Ի՞նչ կ'ըսուի այն կարողութիւնը՝ որով կը ճանաչենք առարկային

ձեւը, իրենց կարծրութիւնը կամ փափկութիւնը, եթք որ զանոնք ձեռքով կը չօշափէք. — Շօշափման զգացում կամ զգայարան կ'ըսուի: Ո՞րն է չօշափման զգայարանը. — Ձեռքը:

Դիտող: Դասատուն պէտք է չանայ, եթէ տղայք լեզուի սխալ մ'ընեն, ուղղել: Այս միջոցաւ պիտի վարժուին մաքուր խօսելու, իրենց մտածմանց ձիշդ բացատրութիւնն վինտել գտնելու:

Հիմա որ դուք այս կերպասը աղէկ տեսաք, անշուշտ ինձ պիտի ըսէք թէ բուրդը ինչպէս կամ մւրկէ ձեռք կը բերուի, յորմէ այդ կերպասը շինած են. — Վաճառականաց քովլէն: Անշուշտ, սիրելի տղաքներս, երբ որ բուրդ պէտք լինի, կ'երթան զայն վաճառականաց քովլէն գնելու. բայց վաճառականը չէ որ տափկա շինած է. այլ նա եւս ուրիշ աեղէ մը գնելով ձեռք բերած է:

Դիտող: Եթէ ժամանակը ներէ, վարժապետը անշուշտ հոս խօսքէն քիչ մը չեղելով բացատրելու է տղայոց թէ մարդկանց աշխատութիւնը բան մը չստեղծեր. այլ միայն կ'ազդէ նախնական նիւթոց վրայ զանոնք ձեւափոխելու և շինելու. վարժապետը այս գաղափարին վրայ խօսելով ըսելու է թէ՝ առանց աշխատութեան նախնական նիւթն ալ անօդտակար է մեր պիտոյից, և թէ աշխատութիւնն ալ ինքնին առանց անոր անհնարին է. այսինքն եթէ նիւթ չլինի, աշխատութիւն ալ չը լինիր:

Գիտէք, բուրդը մւրկէ յառաջ կուգայ. — Ոչխորէն: Անշուշտ դուք տեսած էք ոչխարներ. — (Ամէն կողմէն), Այս, այս: Ուրեմն կրնաք ինձ ըսել թէ ոչխորներն ինչպէս են, դուք որ ոչխար տեսած էք, մտածեցէք թէ կ'ուզէք նկարագրել ոչխար մը՝ ձեր այն ընկերին որ բնաւ ոչխար տեսած չէ: Տեսնենք ինչպէս պիտի բացատրէք. — Ես պիտի ըսեմ որ . . . ոչխար մը ձերմակ է: Այդչափին է՝ զոր անոր պիտի ըսէք.

այն ատեն ոչխար չը տեսնող տղան կրնայ մտածելթէ , ոչխար մը թղթի թերթի մը պէս ճերմակ է , կամ թէ սենեկի պատին պէս ճերմակ , ( ծիծաղ ) . սակայն այս ամէնը ոչխարի մը չի նմանիր . — Ա՛հ , աչ : Ուրեմն սեւ կամ գորշ ոչխարներ ալ կան , և գուք , սիրելի տղաքս , ըսէք ինձի բնչ է ոչխար մը . — Անիկա կենդանի մ'է : Շատ լաւ . բայց բնչ տեսակ կենդանի . թռչուն մը չէ , ( ծիծաղ ) . ճռէկ մը չէ . — Չորս ոտքով կենդանի մ'է անիկա : Ի՞նչ կ'ըսուին այն կենդանիք՝ որք չորս ոտք ունին . — Քառոտանի : Ոչխար մը բառոտանիներու հր տեսակն է , մսակեր մը չէ . — Ա՛չ : Ուրեմն բնչ է մսակեր կենդանի մը . — Կենդանի մը՝ որ ուրիշ կենդանեաց միսը կ'ուտէ : Ուրեմն ոչխարը . . . բնչ կ'ուտէ . — Խոտ : Ուրեմն անիկա բնչպիսի կենդանի մ'է . — Խոտակեր : Կը ճանչնաք ուրիշ խոտակեր կենդանիներ . — Այս , այծը , կովը , ( այտ ) էշերը , ( այտ ) ձիերը : Աղէկ , սիրելի տղաքներս , ձեզի պիտի բացատրեմ թէ բուրդն հրկէ առաջ կ'ուղայ . բարդը ոչխարներու հագուստն է . անիկա կակուզ , երկայն , բարակ մազ մ'է : Գարնան ատենը ասոնց մազերը մեծ մկրատով կը կարեն , ուրուն կ'ըսեն սիրա խուլքը . օրովհետեւ եղանակը այն ատեն թէ տաք և թէ լաւ կը լինի . ոչխարները չեն միիր . յետոյ անոնց բուրդը կրկին կ'երկննայ . ինչ պէս կ'երկննան տղայոց գլխուն կտրուած մազերը . այս կտրուած մազերը ( բուրդը ) նախ աղէկ մը կը լրուան , յետոյ կը մանեն .

Դիտող : Վարժապետը պէտք է հոս քանի մը մանրամասնութեանց մէջ մտնել , ներկայացնելով բրդուա ոչխարի մորթի կտոր մը , և զայն քննել և շօշափել տալ տղայոց : Յետոյ իւ մը , եթէ իւ չունի իր քովն ի պարբասի , զայն յիշելով բաւականանալու է . բայց բուն առարկան ցուցնելը աւելի լաւ է : Յետոյ վարժապետը իւ մը զրայ խօսելու է : Նոյնպէս վարժապետը

պէտք է տղայոց բացատրել թէ բնչպէս թելը կը մանեն իլին կամ կարժառին զրայ , յետոյ ըսել .

Երբ որ բուրդին թելը մանուփի բնչ գոյն կ'ունենայ . — Ճերմակ : Այս , եթէ բուրդը ճերմակ ոչխարէ առաջ եկած է . իսկ եթէ ուեւ կամ գորշ ոչխարէ առաջ եկած լինի . — Սեւ կամ գորշ գոյն կ'ունենայ : Երբոր մէկը կ'ուղէ որ բուրդը ուրիշ գունով , օրինակի համար կարմիր լինի , բնչ պէտք է ընել . — Պէտք է զայն կարմիր ներկել :

Դիտող : Դասատուն այս պատասխանէն օգուտ քաղել ուզելով պէտք է տղայոց հասկցնել ներկել և ֆունասորել բառերու տարբերութիւնը : Գուանասորել կը նշանակէ երեսանց գոյն մը տալ . իսկ ներկել կը նշանակէ ընկոմել թէլը կամ հիւսուածքը այն գոյնին մէջ , որպէս զի անկէ լաւ մը ծծուի կամ թրջուի :

Երբոր առարկան այսպէս փոխելով անոնց յոդնածուշադրութիւնը կը հանգչի կը հանգստանայ , վարժապետը պէտք է տղայոց դիտել տայ այն ամեն գեղեցիկ գոյները , ըսելով թէ մարդ կրնայ հազրողել արդէն շինուած հիւսուածքի մը իր ուզած գոյնը . կամ թէ արդէն գունաւոր հիւսուածքի մը գոյնը կրնայ փոխել , յետոյ անոնց բացատրելու է թէ բնչպէս ներկարարէրէ կը լուծեն գոյնը տաք կամ պաղ ջուրի մէջ՝ ըստ պարագայից և հոն կ'ընկղմեն թէլը կամ հիւսուածքը թէ բուրդ ըլլայ թէ վուշ թէ բամպակ թէ մետաքս :

Այն ատեն վարժապետը եթէ կամի , տղայոց առջեւ ներկելու է կերպասի կտոր մը , երբոր իրենց հիւսաբը բուրդութիւնը արթիննայ կամ զրգուի . եթէ վարժապետը առձեռն պատրաստ շունենայ իր քովը ներկարարութեան համար պէտք եղած ներկանիւթերը , կրնայ պարզապէս մելանի շիշ մը առնել և անկէ փոքր ինչ լեցնել բաժակի մը մէջ , և ըսել .

Դիտէք , տղաքներս , թէ ասիկա բնչ է . — Ասիկա մելան է : Բայց մելանը ջուր մը չէ որուն մէջ դրուած

է սեւագոյն գոյացութիւն մը . — Այս : Ուրեմն մելանը սեւ ներկի մէկ տեսակն է . տեսէք ( անոր մէջ կ'ընկըմէ ձերմակ կտաւի կտոր մը ) այս կտաւի փոքրիկ կտորը ձերմակ էր . ահաւասիկ սեւ ներկուեցաւ , ալ ուրիշ բան պէտք չէ , բայց եթէ թողուլ չորնալ ներկելու գործողութիւնը լրանալու համար :

Դիտող : Եթէ վարժապետը ունենայ իր քովը գոյնեռու տուփ մը , կրնայ նոյն վայրկենին փորձի համար շատ մը օրինակներ ներկել , վերջապէս դիտել տալ որ ամեն գոյներու համար զիտելիքը թիառապէս նոյն է , թէեւ յանհաւան իրարմէ տարբեր մանրամասնութեամբ :

Երբոր այս արագագուած տեսարանը կ'զբացնէ իր մատաղ ունկնդիրները և կը զուարթացնէ անոնց ուշադրութիւնը , այն ատեն վարժապետը վերստին շարունակելու է :

Բայց , սիրելի տղաքներս , մի կարձէք որ ներկարարութեան արհեստը զիւրին աշխատութիւն մ'է :

Գեղեցիկ գոյն մ'ընելու համար , ինչպէս է այս փոքրիկ փողպատին գոյնը . կամ այս բրդեայ օրինակներուն ( հստակայ ) գոյնը , բայց հաստատուն կամ լաւ գոյն մը տալու համար պէտք է որ աշխատաւորը կամ վարպետը լինի կարող անձ մը և աղէկ զիտնայ իր արհեստը :

Դուք կը տեսնաք սիրելի տղաքներս , թէ որչափ ձմարիտ է քիչ մ'առաջ ըստածո , թէ առանց աշխատութեան բան մը ձեռք չ'բերուիր : Երբ պատահի որ աղտոտէք կամ պատուտէք ձեր հանդերձները անհոգութեամբ կամ չարութեամբ զծեղ կը վնասէք , այսինքն բան մը կ'ապտկանէք կամ կ'եղծանէք որ շատ գծուարութեամբ կամ աշխատութեամբ կը շինուի , զոր դուք չէք կարող պատրաստել կամ անոր տեղը լիցնել :

Վարժապետը այսպիսի խորհրդածութեամբ վերջացնելու է իր դասը , որուն նպատակն էր հասկցնել տըղայոց՝ զիրենք վրջապատող առարկաները յարգելու , և

զանոնք՝ որ իրենց պիտոյից կը ծառայեն՝ իբրեւ աշխատութեան պառող և մարդկային ճարտարութեան արդիւնք ձանցցնելու է :

~~~~~

Գ. Կառը



Տղաքներս , այս փոքր տուփին մէջ եղած ցոյցերը կամ օրինակցուները (հստակայ) ըբջեցէք . քննեցէք ինչպէս որ սորված էք . զիտեցէք ամէն մէկուն գոյնը , ծանրութիւնը , հոսք . վերցուցէք անկէ կտոր մը համին նայեցէք . զիտեցէք որ եղունգով կը գծուի , դանակով կը տաշուի . շիեցէք մատով ամէն մէկ կըտորը . մանրեցէք զանոնք՝ յատկութիւնները ճանշնալու համար . քանի մը կաթիւ չուր թափեցէք վրանին , և պիտի տեսնէք որ չուրը կը ծծուի , գոյնը կը փոխուի . վերջապէս երկու կտոր իրարու զարկէք անոր ձայնը կամ հնչիւնը հասկնալու համար :

Վարժեցէք ամէն առարկայ այսպէս խնամով սորվելու որ ձեզ օգտակար է . վեր ի վերոյ քննութեամբք գոհ մի լինիք . բոլոր զգայարանքներնիդ գործածեցէք ամէն բան հարցնելու և հասկնալու :

Ուրեմն , Սրամ , այդչափ խնամքով քննութենէդ ինչ հասկցար . — Ամիկա հող մ'է : Ի՞նչ տեսակ հող է ատիկա . — Բըտէ կա մ'է կարծեմ : Լաւ , ատիկա անուն մ'է որ շատ անգամ անոր կը տրուի . բայց աւելի լաւ է ըսել թէ ատիկա կա է : Ես ընտրեցի քըննելու համար ձեղի ծանօթ մեր երկրէն ելած օրինակները , բայց անոր շատ տարբեր տեսակները կան , որոց վրայ յետոյ պիտի խօսինք : Վահան , այս Հինգ կտոր կաւերուն գոյները ինձ ըսէ . — Գորշ , Շեղին , Կարծիք , կապոյտ , կանաչ : Լաւ , բայց կը տեսնէք որ դեղինը քիչ մը նսեմ է . կարմիրը քիչ մը գորշի կը զարնէ . կապուտը գորշի կը մօտենայ . կանաչը այն-

չափ կենդանի չէ : Արդ՝ երբոր գոյները այդպէս աը-
կար և փոքր ինչ անորոշ երանդներով կ'երեւին այն
ատեն բարին վերջը կէի մասնիկը կը դրուի , որով կը
յայտնուի թէ առարկան խսկապէս նոյն գոյնը չունի ,
ինչպէս կարմիր՝ կարմրէկ , այլ անոր մօտ գոյն մը
ունի :

Չոր կաւը բաւական թեթեւ բեկանուա , այսինքն զիւ-
րաւ կոտրելի և փոշիանալի , շօշափած ատենդ կակուղ
եր փոշին քիչ մը աճառային է , ամէն մարմնոց պէս
հնչական չէ . եթէ լեզուի ծայրովը անոր զիպչուի կը
բռնէ , այսինքն արագութեամբ լեզուին խոնաւու-
թիւնը կը ծծէ և լեզուին դպած տեղը կը չորցնէ :

Խոնաւութեամբ կը մթագնի և հողային մասնա-
ւոր հոտ մը կարձակէ , անշուշտ առանց քննելու այս
ամէնը չի պիտի տեսնէիք կամ զիտնայիք : Այսպէս
բան մը քննելու համար ամէն զգայարանքնիդ ալ
պիտի արթնցնէք զայն զիտելու , որպէս զի կրնաք
զայն պարզապէս և բացորոշ կերպով քննելու հաս-
կընալու : Ահաւասիկ հողի պղտիկ զանգուած մ'որ
այս մօտիկներէն առած եմ , բաղդատեցէք զայն ձեր
սորված կաւըն հետ :

Վահրամ , ըսէ ինծի այս հողին վրայ զիտցածդ . —
Ասիկա կաւի տեսակ հող մ'է , հայրս ինձ ըստ թէ
ասիկա քիչք կամ ոյժ և շատ կարծէ հող մ'է , որոյ վրայ
պէտք է աւելցնել ճարդ (կրաքեր կաւ) որպէս զի ցո-
րենն աղէկ բուսնի :

Այդ ամէնը ձիշդ են . բայց պէտք է այս ամէն ըստծ-
ներս մօտիկ ընել և օգտիլ . զուտ կաւային արտ մը
գրեթէ անբերրի է , ուր բնականաբար միայն կաթ-
նախոտ (ճագարներու կուտեցնեն) կը բուսնի , և քա-
նի մը քիչ օգտակար խոտեր , ով որ այդպիսի երկրի
մը մէջ բան կը ցանէ չի յաջողիք : Տաք եղանակնե-
րու մէջ այդ հողը կը չորնայ , կը պատուի , և բոյսք
ծարաւէն կը չորնան , անձրեւի ատեն չուրը հողին ե-
տարաւէն :

Բեսը մնալով կը փտեցնէ թէ արմը և թէ արմատը :
Սակայն կաւոտ երկիր մը ուր միայն փոքր ինչ աւազ
և կիր կայ , կրնայ լու արօտատեղւոյ դառնալ , եթէ
կիրն ու աւազը հոն քիչ մ'աւելի ըլլայ՝ կրնայ ցորեն ալ
ցանելու յարմար ըլլալ : Մարգք՝ որոյ վրայ քիչ մ'առաջ
վահրամն ըստ , կը պարունակէ իր մէջ կիր և աւազ
ահա այս պատճառաւ է որ զայն (մարգք) կը գործա-
ծեն խիստ կաւոտ երկիրը բարեկաւելու , և բնականա-
բար կընտրեն այն մարգերը որ իրենց մէջ խիստ քիչ
կաւ կը պարունակեն : Մարգին տեղ կրնայ աւազի և
գաճի (plasters) խառնուրդն եւս գործածուիլ , կամ թէ
ծովեղրէն հաւաքուած բարակ աւազները :

Ահա վափուկ , իւղոտ , գորշագոյն կճացեալ բար մը ,
որուն լեզուդ դիպուցած ատեն զօրաւոր կերպով կը
բռնէ , որուն կ'ըսեն զքաց անու (savon de soldat) , ա-
սիկա քիչ մը կրոյ և մագնանի (magnesie) խառնուրդ
մ'է , որ շատ տեղեր կը գտնուի գաճաբարի և մարգի
խաւերուն մէջ , և կը գործածուի լաթերու վրայէն իւ-
ղի բիծերն հանելու ; և իրօք ալ այդ գոյացութիւննե-
րըն ծծելու յատկութիւնն ունի . քանի մը կաւեր որ
այս յատկութիւնն ունին օգտիւ կը գործածուին ճար-
տարութեանց կամ արհեստից մէջ իւղն և ուրիշ պա-
րարտ նիւթերն ծծելու համար : Ահաւասիկ այս (ցու-
ցընելով) շիշն մէջ , թափաց խուզ կամ մարտականը , որ
տեսակ մը կաւ է , կը գործածուի չուփայի վրայէն
իւղն հանելու :

Նկատեցէք այս կարգ մը շշիերը որ կը պարունակեն
իրենց մէջ դեղին , կարմէր , էրու փոշիներ , ասոնք ներ-
կարարութեան համար գործածելիք գոյներ են : Ամե-
նէն բարակները կը գործածուին իւղանկարի կամ ջը-
րանկարի համար , իսկ աւելի խոշորները կը գործած-
ուին շէնքեր ներկելու , այս ամէնն ալ կաւ են :

Ահաւասիկ դեղնականը (осցե յայն) որ շատ երկիրնե-
րու մէջ կը գործածուի իրեւ գեղին ներկ , և զայն

Կարմիր գոյնի դարձնելու համար կը կրացնեն, այսինքն սաստիկ կրակով գեղնակաւը կը տաքցունեն, իր այս գոյնը առաջ կուգայ այն փոքրաքանակ երկաթէն, որ սաստիկ տաքութիւնը անոր գեղին գոյնը կարմիրի կը փոխէ: Կարմրակաւով կը շինեն նկարչութեան մատիտներ. այս գործ գեղին փոշին ալ դարձեալ կաւմ'է, որուն կ'ըսեն ռէնէք հոռ, ասոր կարմրկելն ալ կայ, եթէ այս ալ կրացուցուի գորշագոյն կարմիր կը լինի, որ այն ատեն կ'ըսուի հրացեալ հոռ ռէնէք հիմա ձեր ներկատուփին մէջ տեսած գոյներն ըստ բնութեան գունաւորեալ կաւեր են: Բայց այս գոյները ձեր տեսած վիճակին մէջ չեն գտնուիր, այլ այդ գոյներն արտադրող կաւը իր մէջ կը պարունակէ ուրիշ աւազներ և այլ անմաքրութիւններ, աղէկ գոյներ ունենալու համար, կաւը ջրին մէջ կը լիսեն, և կը թողուն՝ խոշոր կամ ծանր կտորները ջրոյն տակը իջնալ, յետոյ ուրիշ ամանի մէջ կը պարպեն զտեալ հեղուկը որ նուրբ փոշիով խառնուած է, նորէն ատեն մը կը թողուն, որով վերստին ծանր փոշիները կը նըստին ամանին տակը, և անկէ ուրիշ ամանի մէջ կը լիցնեն, այսպէս իրարու ետեւէ 4-5 անգամ նոյն դործողութիւնը կընեն: Յայտնի է որ ամենէն ետքը ջուրը հազիւ թէ անշօշափելի փոշիով ներկուած կը լինի, ահա այս վերջի տակուցը կը ծառայէ այն գոյները շինելու, և այնշափ նուրբ ու թեթեւ է որ շատ օր ետքը կրնայ կազմուիլ, իսկ առջի այն տակուցները ստորին տեսակի արտադրութիւն լինելով աժան կը ծախուին:

Կը տեսնէք, տղաքներս, որ շատ տեսակ կաւ կայ որոցմէ մին բըտէ կամ է, որով կը շինեն սովորական անօթները, վերջապէս ահա բոլորովին ձերմակ և շատ բարակ հատերով կամ մասնիկներով կաւ մը զոր շօշափած ատենդ իւլոտ չէ, այս է զուտ կաւը որուն գուշին կ'ըսեն, և ուրկէ կը շինեն յաղապակի:

ԿԱՐԵՒՈՐ ԳԻՏԵԼԻՔ (*)

Թէեւ տղայոց տրուած իրազիտական այս ուսումը գիտնական բարձր դաս մը չէ, այսու ամենայնիւ նախապէս դասատուք պէտք է որ առ ձեռն ունենան այն առարկաներն որոց վրայ կ'ուղեն դասախոսել և կանխաւ նոյն գասին համար պատրաստուած լինին, նոյնպէս զասի առարկաներն ամենէն լինաւնեկան ու սովորական բաներէն առնուած լինելու են: Այս մասին բնութեան երեք կարգերն վարժապետին անսպառելի նիւթ կուտան: Կենդանական կարգէն այն առարկաներն . ինչպէս փիզ, գոմէշ, զլփին և այլ այսպիսիք, որ գժուարին կամ անյարմար են, տղայոց ներկայեցնելը կրնայ զանց առնուիլ, և միայն անոնց պատկերները ցոյց տալով գոհ լինել, բայց անոնց ոսկորներէն, եղջիւրներէն շինուած առարկայ մը ձեռք բերելն զիւրին լինելով, կրնայ այդ առթիւ նոյն կենդանեաց թէ ոսկերակազմին (կմախք) և թէ այն առարկայից արուեստներու մէջ ինչ բանի գործածուելուն վրայ տեղեկութիւն տալ:

Բուսական կարգէն դասատուն կրնայ այլ և այլ արմատներ, տարբեր ձեւով տերեւներ, ճիւղեր (ծառին կեղեւը, փայտը, ծուծը ցուցնելու համար), ծաղկեներ, պտուղներ առնելով անոնց վրայ դասախոսել:

Հանքային կարգէն ծանօթ մետաղներ բարեր, կաւեր առնելով անոնց վրայ խօսել: Թէեւ աւելի դիւն և լաւ կը լինի, թէ վարժապետաց և թէ տղայոց, եթէ այսպիսի դասերու համար բնապատմական հաւա-

(*) Մեր սոյն գործոյն տպագրութեան ատեն ժամանակի, տեղոյ, դրամի անձկութեան եւ բանի մ'ասոնց յարակից պատճառներու համար չը կրցանք ըստ արժանուոյն մեր ուշադրութիւնը դարձը նել ինչ ինչ կետերու վրայ,

քածուներ ունենան ազգային ամէն դպրոցներ, զորս ձեռք բերելն ոչ այնչափ դժուարին և ոչ այնչափ թանկագին է, բաւական է որ կամք և հասկացողութիւն լինի : Իսկ այն դպրոցը որ այդ տեսակ հաւաքածուներէ և պատկերներէ զուրկ են, իրենց շուրջըն եղած առարկաներով գոհ լինելու են :

Ամէն բանիմաց վարժապետ զիտէ որ եթէ իր դասերն աշակերտաց սիրելի չը լինին, կամ չկրնայ սիրելի ընել, իր աշխատութիւնն ապարդիւն կը լինի . ուստի իր գլխաւոր ջանքերէն մին եւս զայն տղայոց սիրելի ընել պիտի լինի . և ինչպէս յայտնի է, որ առզայք սովորաբար իրենց դասին վերջի մասը աւելի լաւ կ'ըմբռնեն . ուստի լաւ կը լինի որ դասերն բարյականով մը վերջանան . որն որ նոյն դասէն բըղխած և անոր բնական արդիւնքը կամ հետեւանքը պէտք է լինի . և որովհետեւ չէ կարելի ամէն դասէ բարյական հանել, ուստի լաւ է որ նոյն դասին կցուի զրոյց մը, մանրավէպ մը, կամ բնական բանի մը նըկարագիրը, որ տղային երեւակայութիւնը գրգռելով կամ արթնցնելով, զայն անմոռանալի պահէլ կուտայ անոր յիշողութեան մէջ : Տղայք այս տեսակ բաներուն կարագրութենէն աւելի կը շահին քան թէ առասպելներէ կամ յուշկապարիկներու պատմութիւններէ, որք կրնան զտղայս մոլորեցնել կամ երկբայութեանց մէջ ձգել : Եղնակէս լաւ է թոյլ տալ որ դասի այս բարյական խորհրդածութիւնը կամ հետեւութիւնը տրղան ինքնին ստիպուի գտնելու և անկէ խօսք մը ձեւացնելու : Ի վերջյ սոյն դասերուն համար իբրեւ ընդհանուր կանոն, վարժապետք հետեւեալ կարեւոր զիտելիքն անմոռանալի պահէլու են իրենց մտաց մէջ : 1. Վարժեցնել տղայոց որ աչքով տեսած առարկաները միշտ զիտեն : 2. Հարցնել տղոց թէ ինչ միջոցաւ զիտած են զանոնք : 3. Վարժեցնել որ իրենց զիտած բաներէն հետեւութիւն մը հանեն . այսինքն՝

երբ տղայք բան մը զիտեն, պէտք է որ իրենց այս զիտողութենէն յետոյ՝ անոր վրայ ինչ ծանօթութիւն կամ գաղափար որ ունեցան, զայն պատմեն բերանացի կամ զրաւոր : 4. Վարժեցնել որ իրենց այդ ստոյդ կամ սիսալ ծանօթութիւնը պարզ և յստակ կերպով յայտնեն : 5. Ուղղել տղային այդ սիսալ գաղափարը կամ ծանօթութիւնը : 6. Ուղղել լեզուի սիսալնքը և ըստ կարելւոյն իրենց գտնել տալ անոր յատուկ եղող բառը : 7. Դասին կցել բարյական հետեւութիւն մը և իբր բովանդակութիւն, դասին հետեւութիւն կերպերուն վրայ հարցումներ ուղղել տղայոց :

Թերեւու մեր դասատուներէն շատին դժուարին գայ ասոր գործածութիւնը (*) և ի սկզբան նեղուին վասն զի իրենց համար նորէ, սակայն թող վատաշ լինին որ այս նեղութիւնը ժամանակաւոր է, եթէ անդամ մ'որ հաստատամտութեամբ յաղթեն այդ դժուարութեանց, այն ատեն այս տեսակ դասախոսութենէ պիտի գտնան մեծ արդիւնք և պիտի զգան մեծ հաճոյք :



(*) Յայտնի է որ 1-2 ուկի ամսական առնող եւ 40-80 տղոց մինչեւ երեկոյ միայնակ հսկող եւ դասախոսող վարժուի կամ վարժապետ, այս կերպով չէ կարող դասախոսել : Ինչպէս որ այդչափ տղայ միայնակ մէկ անմի մը յանձնելը նշան է, թէ բարյապէս եւ թէ անմնապէս անոնց վնասման, նոյնպէս եւ անկէ արդիւնք յուսալն նշան է անմոռութեան . վասն զի բնական է որ այդչափ բազմամարդ տեղերու օդն ապականելով տղայոց թոքերը կը վնասուին, արիւնը կը թիւնատրի եւ իրենք թուլալով կը թմբին . որով ոչ դասատումն եւ ոչ աշակերտին քով ուսուցանելու եւ ուսանելու կարդութիւն եւ եռանդ կը մնայ, հետեւաբար տղայը փոխանակ գպրոցներէն օգտուելու՝ վնասուելով տուն կը դառնան : Այս պարագային մէջ մեղաւորն է զայդ այդպէս գործադրել տուողը, իսկ վնասուողն է ամբողջը ազգը :





